



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material



1872



ԱՆԱՐԱՏ ՅԴՈՒԹԵԱՆ

ԵՂՅԵՑՔՈՒԹԻՒՆ



Մեր բարողեսուր զիաւե-
լեալն Քրիստոս:

Կոբենթ . Ա . 25.

ՆՅՈՒՅՆ
ՀՅՈՒՅՆ

Հոգեւոր աշխատասիրութիւնը

3.

463-62

83
7-77

ՀԻՆ ԱՍՏՈՒԱԾ

Յանձնութեան

ԳՈՆՐԸՑԵՑ ՊՈԼԵՆՏԵՆ

Ճ. ԱՄՄԱՆԱԿԱԿԻՑ

ՊԱՇՄԱՎԱՐՆ ՎՀԵՎ

ԹԱՐԴՄԱՆԵԱԼ

ԴԵՐՄԱՑԱԿԱՆ ԲՆԱԴՐԵՆ



ՎԻԼԵՆԵ

ՄԻՒԹՄՐԵԱՆ ՏՊԵՐԱՆ

1872

41327-eeh

ՅԻՆ ԱՍԹՈՒԱԾ

一九三

10

ԳԵՐԻ ԻՆԿԱՆԴ ՔԱՀԱՆԱՑԱԳԵՑ ՄՅ

ՓՈՒԴԵՆՊԼՈՅԻ կայսերական
դղեկին մէկ սենեկին մէջ, 1813ին,
շըեղ գլեստներ հագած մանկ-
լաւիկ մը կը կենար: Գեղեցիկ էր
հնդետասաննամեայ պատանեկին
դէմքը, որ ԱԵթէլի կոմսական տան
սերունդն ըլլալէն զատ, աշխարհ-
քիս տիրող Նարեկան: Այս մօ-
տաւորներէնեմէն ըլլալու բախտն
ունէր: Սցյան միջնորդին Խոր տիրու-
թեան եւ ցաւկնեցութեան զդած-
մունքով ծածկուած էր պատանե-
կին շնորհալից կերպարանքը: Սի-
րուն տղայական աշուըներուն մէջ
արտասուք կը փայլէին, որ հետ-



24786-61 8

զՀետէ սաստկանալով՝ միշտ աւ-
ելի առատ կը թափէին ոսկեզարդ
զգեստներուն վրայ։ Բայց ամե-
նեւին ձայն մը, ամենեւին շարժում
մը չէին յայտներ իւր ներքին
սաստիկ այլայլութիւնը։ Անշարժ
ու շիտակ կը կենար՝ իբրեւ կայ-
սերական անձնապահաց գնդի զի-
նուոր։ Իւր ցաւոց պատճառն էր
անշուշտ մեծարյա Շերունոյն վի-
ճակը, որ կից սենեակը՝ աթոռի
մը վրայ կը հանգչէր, եւ որուն
երեսն անդադար կը նայէր Յովլ-
սէփ Ռեթէլ պատանի կոմնը։

Յարգելի Շերունին ձերմակ
պարեգօտ մը հագած էր, որ մին-
չեւ ոտուըները կը հասնէր։ Վրան
ամենեւին բարձրաստիճան վիճակի
նշանակ չկար։ Շատ համեստ՝ գրե-
թէ աղքատին կ'երեւացին իւր
զգեստները գտնուած տեղոյն

արքունական շքեղ փառաւորու-
թեան մէջ։ Ծանր նեղութեանց
ու վշտաց հետքեր գրոշմուած
էին աղնիւ կերպարանացը վրայ,
դէմքը տժդզն էր եւ նիշար, այ-
տերը՝ հիւծած մաշած, աչուը-
ները՝ խորունկցած։ Բայց նուիրա-
կան խաղաղութիւն մը կը լու-
սաւորէր իւր վշտակիր կերպա-
րանքը։ Յովսէփ պատճառներուն մէջ,
գլխաւորաբար մեծարելի Շերու-
նոյն համբերատարութիւնն էր,
որ իւր վրայ մեծ ազգեցութիւն
կ'ընէր։ Սպիտակահանդերձ Շե-
րոյն արտաքին երեւոյթը՝ իբրեւ
բարձրագու աղաղակ մը կու գար
իրեն որ բռնութեանց եւ նեղու-
թեանց դէմ կը բողքպէր։

Կ'երեւար որ այն միջոցին ա-
ղօթք կ'ընէ։ Զեռուըներն իրա-
1*

բու կցած՝ կրծոցը վրայ կը հանգ-
չէին, գլուխը քիչ մը գեպ ի վար
հակած էր, եւ բարձրեցն մօ-
տաւորութիւնը խորագոյն զգա-
լէն՝ ալեւոր դիմացը վրայ խոր-
հըսդական շողիւն մը կը փայլէր։
Անանկ կու դար զինքը դիտող
պատանեցն, որ ըրած աղօթքը
հրաշալի զօրութիւն ունի. չորս
կողմը տիրող խոր լոռութիւնը՝
վեհութիւն մը կու տար առջեւի
տեսլեան. արքունական շքեղ
բնակարանը՝ նուիրական տաճարի
պէս կ'երեւար իրեն, եւ կարծես
թէ կը զգար աներեւոյթ զօրու-
թեանց մօտաւորութիւնը։ Այս-
պէս վրան զարմանքով խառնյար-
գութիւն մը կու դայ. արցունք-
ները կը դադրին, եւ սրբազն
մեծարանօք կը սկսի նկատել եկե-
ղեցւոյ գլուխը, երկրի վրայ քրիս-

տոսի փոխանորդը։ — Կայն Շե-
րունին էր՝ զիսա ի. Քահանայա-
պետը, չորս տարիէ վեր Կաբո-
լէնն Ա. ին գերին։

Մէջ մ'ալ զէնքի մերձաւոր շա-
շիւն մը մանկաւկին մոտադրու-
թիւնը կը գրգռէ։ Աջակողմեան
բաց գրան կողմանէ շաշիւնն եր-
թալով կը մօտենայ, շուտ շուտ
ու փոքրաքայլ ընթացքով մէկը՝
սպարապետի ոսկեղարդ համա-
զգեստով՝ գունէն կը մտնէ։ Մին-
չեւ սենեկին մէջտեղը կը յառա-
ջանայ, եւ հոն յանկարծ կը կե-
նայ՝ իւրեւ արգելուած աղօթքը
ընող Քահանայապետին տեսու-
թենէն։ Կարճ կտրուած, փայլուն
սեւ մազեր կը ծածկեն իւր գլու-
խը։ Դիմաց գտնը՝ մուժ գեղին է,
գծագրութիւնը՝ կանոնաւոր եւ
գեղեցիկ. միայն չափազանց դուրս

ցցուած լերկ ծնօտը՝ նոյն բարակ
ու աղնիւ կերպարանաց հետ չի
միաբանիր, եւ նշանակ է յամառ
երկաթի կամաց: Արտաքը կարգի
զօրութիւն ունի նայուածքը, հրա-
մայող այրող թափանցող, մէկ
խօսքով՝ Եւրոպա դողացընողին,
Նաբոլէտն Ա.ին նայուածքն է:

Հարեւանցի մը իւր բարձր
բանտարկելցն նայելէն ետքը նա-
բոլէոն սուրը շոնչեցընելով՝ իւ-
րեն մօտեցաւ: Պիոս ի. հանդար-
տութեամբ մեծարոյ գլուխը վեր
վերցուց, ուղղուեցաւ եւ իւր հա-
լածիչը հեղ ժպիտով մընդու-
նեցաւ:

Մանկաւիկը կայսեր համար ա-
թոռ մը մօտեցուց:

“Թողութիւն տուեք, Արբա-
զան Հայր, ըստ Նաբոլէտն թե-
թեւ մը գլուխը ծուելով, եթէ

Զեր բարեպաշտական խորմունքը
կընդմիջեմ: Բայց իրերն ստիպո-
ղական են: Խաղաղութիւն ըլլա-
լու է կայսեր եւ Քահանայապե-
տին մէջ: Խնդիրը հանդարտու-
թեամբ մտածելով, անշուշտ հա-
մոզուած պիտ'որ ըլլաք թէ երե-
կուան առաջարկութիւնս համե-
մատ է Զեր շահուն:

“Իմ անձնական շահուս, —
այս. այլ ոչ եթէ Քահանայապե-
տի մը պարտուցը, պատասխանեց
Պիոս: Չորս տարիէ վեր կրած
խիստ բանտարկութեանս վերջ
կու տաք: Տարւէ տարիի երկու-
միլիոն եկամուտք կը կապէք Քա-
հանայապետին: Ճատ աղէէկ: Բայց
Պիոսի ժամանդական երկիր-
ներն ետ չէք դարձըներ: Զեղի
կը պահէք Հռոմ քաղաքը, կը
պահէք բովանդակ Եկեղեցւց տէ-

բութիւնը: Ա. Պետրոսի ժառանշագութեան այսպէս յափշտակուելուն չեմ կրնար հաւանիլ: Երբ որ Կախախնամութիւնը զիմ անարժանութիւնս կոչեց երկրի վրայ Քրիստոսի փոխանորդն ըլլալու, ես ալ պն Երգումն ըրի՝ զոր ամեն քահանայապետ պարտական է ընելու, թէ Երբեք չհաւանիմ Պետրոսի ժառանշութեան յափշտակուելուն: Հաւ է բանտարկութեան մէջ մեռնիլ քան Երգմեաղանց ըլլալ, Խղճմըտանքս ոճրով մը ծանրաբեռնել:

“Իսկ ես՝ Երբեք ետ չեմ գարձըներ զինուց զօրութեամբն ըստացածս, պատասխանեց գոռոզութեամբ Աշխարհակալը: Եւ խօսքն յանդիմանական կերպով մը յառաջ տանելով, Պէտք չէր որ ըստաւ, ինձի դէմ ապերախտու-

թիւն ընէիք: Յեղափոխութիւնը գաղղիսյի մէջ կրսնը ընջած էր: Եկեղեցականք մերժուած կամ սպանուած էին: Եպիսկոպոսական աթոռները՝ խորտակուած, եկեղեցիք՝ ամսյացած: Ես եղայ՝ որ ամենայն ինչ նորէն հաստատեցի: Եպիսկոպոսարանք գարձեալ իրենց համարներն ունեցան, հաւատացեալք՝ իրենց հոգեւոր առաջնորդները: Ինձի միայն շնորհակալ ըլլալու է Եկեղեցին՝ Գաղղիսյի մէջ նորեն ծնանելուն համար: Բայց ինչ. ինձի, կրօնն ապատութեան հանողիս, կրօնի վերին պաշտպանիս, քահանայապետը վստահութիւն չունենար: Ասմիկայ անիսոհեմաւթիւն է, պայերախտութիւն է, վտանգաւոր բան է”: Այսպէս սպառնալեօք լմինցուց իւր խօսքն Ամենազօրը:

Իսկ Եկեղեցւոյ բանտարկեալ
Գլուխը՝ իւր հեղ աչուըներովը
կը նայէր անողոքելի աշխարհա-
կալին երեսը, եւ պայծառ լու-
սաւորութիւն մը իւր դէմքը կը
շողացընէք:

“Վեհափառ Տէր, ըստ վեր-
ջապէս ծանրութեամբ, Աստու-
ծոյ առջեւը՝ միայն գիտաւորու-
թիւնն արժէք ունի: Եթէ Ճշմար-
տութեան սիրոյն համար, Քար-
ձրելցն կամացը հնագնդելու-
համար՝ կրօնը Գաղղիայի մէջ նո-
րէն հաստատած էք, այն ատեն
Աստուած ալ զՁեղ կը վարձա-
տրէ: Իսկ եթէ կամաւոր յօժա-
րութեամբ ու գիտաւորութեամբ
Աստուծոյ կարգաւորութեանց
դործիք եղած չէք, յափտենա-
կանութիւնը Զեղի բան մը պար-
տական չէ:

— “Չեր Արբութեան խօսքերը
քիչ մը մթին են: Կրնայի՞ արդեօք
համարձակիլ աղաչելու որ աւելի
բացայսյտ խօսիք:

— “Համարձակութիւնս կըբ-
նայ զՁեղ վշտացընել, վեհափառ
Տէր . . . : Բայց իրաւոնք ունիք
Քահանայապետէն Ճշմարտութիւ-
նը պահանջելու: Նաեւ կապանաց
մէջ, նոյն իսկ մահուան վտանգաւ՝
պարտական է Քրիստոսի փոխա-
նորդը՝ իւր բարձր պաշտօնը կա-
տարելու, որ Է՝ հոգւոց փրկու-
թիւնը եւ Ճշմարտութեան քա-
րոզութիւնը”:

Աս ըստ Պիտո Ե. եւ քանի մը
վսորդեան լուեց, անտարակոյս մը-
տածելով թէ ինչպիսի ձեւով
խօսի, որ ըսելու Ճշմարտութիւնը՝
դիւրագրիտ ու ամբարտաւան
Կայսրը չվշտացընէ:

Նաբոլէնն անհամբերութեամբ
կը սպասէր ըսելիքին, երկու ձեռ-
ուաց մատուցներովն աթոռին յե-
նարաններն անդագար թմբկա-
հարելով։ Հրավառ սուր աշուր-
ները՝ տատամող Աւերին վրայ
սեւեռած էին։

Մանկասիկը նախասենեակը
կեցած՝ մատրութեամբ մտիկ
կ'ընէր. սոյն նշանաւոր խօսակցու-
թեան իւրաքանչիւր բառը յիշո-
ղութեան մէջ խորունկ դրոշմելու-
ջանալով։

“Կ'երեւայ որ դժուարին կու
գայ Ձեր Սրբութեան ոսկեղէն
Ճմարտութիւնը կսյսեր զըուցել,
ըսաւ անհամբերութեամբ Նաբո-
լէնն։

“Ահաւասիկ վեհափառ Տէր,
ուղած ճշմարտութիւննիդ, ըստ
կարի համառօտիւ, սյսպէս սկսաւ

խօսիլ քահանայապետը։ Կը ճանչ-
նաք այն յեղափոխութեան պատ-
ճառները, որ այնպէս սոսկալի
կերպով յաւեր եւ յապականու-
թիւն դարձուց զգաղղիա։ Ամե-
նայն ինչ բնական եղանակաւ յա-
ռաջ եկաւ։ Չիսուն տարի անկրօն
վիլխօփայութիւնը, հաւատոյ
թշնամացած ուսումնականութիւ-
նը, ապականնեալ տպագրութիւնը՝
ընկերական կարգերը տակնուվոյց
բերելու ջանացած էին։ Աստուած
եւ իւր պատուիրանները նախա-
տանաց ու թշնամանաց նշաւակ
եղած էին՝ լրագիրներու, տե-
տրակներու, ուսումնական գրքե-
րու մէջ։ Կրօնը՝ ծաղըւ եւ անար-
գանաց նիւթ դարձած էր։

“Ինչ որ անաստուած գիտու-
թիւնն ու կրօնի թշնամի գրուած-
ները ժողովողեան մէջ սկրմանած

էին, սկսաւ բումիլ ու աճիլ:
 Գաղղիացւոց բարքը չարաչար ա-
 պականեցաւ: Ընկերութեան բար-
 ձրագյն կարգերէն՝ անհաւատու-
 թիւնը, ամպարշտութիւնը, մո-
 լութիւնն իջան տարածեցան ժո-
 ղովզդեան ստորին դասերուն: Մէջ
 մ'որ Գաղղիա երես դարձուց հե-
 ռացաւ ի կենաց Տեառնէն, բոլոր
 ժամանակաւոր եւ յաւիտենական
 երջանկութեան աղբերէն, մէջ
 մ'որ Գաղղիա անհաւատութեան
 մէջ ինկաւ, ալ այնուհետեւ յե-
 ղափոխութեանց ամէնէն զարհու-
 թելին բրդաւ:

“Դժոխային ճիւաղներու բա-
 նակ մը՝ բովանդակ երկիրը մա-
 չուան, արեան եւ աւերածցիսառ-
 նակութիւն մը դարձուցին: Ամե-
 նայն կարգաւորութիւն եղծաւ
 աւրուեցաւ: Արեւու լուսոյն առ-

ջեւ ամենազարհութելի ոճիրները
 գործուեցան, հազարաւոր ու բիւ-
 րաւոր անմեղներու արիւն թա-
 փուեցաւ: Ամենեւին մէկու մը
 կեանքը, ստացուածքը պատիւն
 ապահով չէր: Ամենայն ինչ գա-
 զան դարձած մարդիկներու աւար
 եղաւ:

“Իսկ միջոցին երեւան ելաւ
 Զեր Վեհափառութիւնը որուն
 Աստուած մեծ զօրութիւն եւ սուր
 միտք շնորհած է: Յեղափոխու-
 թեան հրէշը կործանեցիք ու շրջ-
 մայի զարկիք: Կարգաւորութիւ-
 նը նորէն հաստատեցիք, Վեհա-
 փառ Տէր: Եւ գիտնալով թէ
 կրօնն է ամենայն կարգաւորու-
 թեան հիմը, եւ թէ առանց աս-
 տուածային կամքն յարդելու՝ ան-
 կարելի է որ տէրութիւն մը հաս-
 տատուն մնայ, սկսաք մերժուած

Քահանաներն եւտ դարձլնել, եւ
իրենց յանձնեցիք որ քրիստո-
նէութենէ հեռացեալ գաղղիա-
ցիներուն քարոզեն փրկութեան
աւետարանը: Անաստուած փիլի-
ստիայութեան եւ անկրօն դիտու-
թեան ձեռքովն ընկերութեան
բոլոր կապերը քակուած ըլլալով,
յառաջ եկած էր յեղափօխու-
թիւնը, որովհետեւ մարդիկներու
սրտէն հեռացած էր քրիստոնէա-
կան հաւատքն ու բարոյականու-
թիւնը: Անոր համար Չեր Վեհա-
փառութիւնը քաղաքագիտական
խոհեմութեամբ վարուեցաւ՝ երբ
նորէն հաստատեց գաղղիսյի մշջ
զեկեղեցին, զմայրն ամենայն քա-
ղաքային կարգաւորութեան:

“Հայ, հիմնյ կիմանամ զեր
Արբութեան միաբը, գոչեց ծե-
ծաղելով կայսրը։ Վուզէք բակէ

թէ իմ բոնած ընթացքս զուտ
քաղաքագիտական հաշուէ յա-
ռաջ եկած է. չէ թէ բարեպաշ-
տական գիտաւորութենէ: Երկին-
քէն վարձք սպասելիք չունիմ, ու-
րավիշետեւ Աստուծոյ համար բան
մը ըբի, հապա միոյն կայսեր հա-
մար: — Կը հաւանիմ: Այո, աւ-
ելցուց Կաբողէնն ծանրութեամբ.
պէտք է որ կրօն գտնուի տէրու-
թեան մէջ: Կրօն չունեցող ժու-
ղվուրդ մը կառավարելը բացար-
ձակագէս անկարելի է: Ոչ երբեք
թոյլ կրնանց տալ որ քրիստոնէա-
կան բարցականութիւնը հրապա-
րակաւ արհամարհուի: Իմաստուն
քաղաքագէտը չի կրնար երբեք
աս բանս յանձնն առնուլ: Ու որ
թոյլ կու տայ որ ժողովքեան
քրիստոնէական համոզումն ի հի-
մանց փորուի, օր մը պիտիալդն



գլխոյն վրայ պէտք է որ կործանի՝
հիմունքը սասանած տէրութեան
շնուածքը: — Ինչու ուրեմն կը
դանդաղի Զեր Սրբութիւնը՝ կրօ-
նի վերին պաշտպանին հետ մուե-
րիմ բարեկամութիւն ընելու:

«Քահանայապետէն կրօնի գէմ
ոճրագործութիւն մը կը խնդրէք,
նշն վայրկենին՝ որ կը հաստատէք
թէ կրօնի վերին պաշտպանն էք,
պատասխանեց զիոս:

“Ես Զեր կարծեաց հետ չեմ
կրնար միաբանիլ, ըստ Կաբոլէոն:
Քահանայապետին աշխարհական
իշխանութիւնը հաւատոյ մաս չէ:
Ընդհակառակն ինձի այնպէս կ'ե-
րեւայ որ նշն աշխարհական իշ-
խանութիւնը խափան կ'ըլլայ
Քահանայապետական պարտքերը
լիով կատարելու: Կառավարու-
թեան հօգերէ աղատ կեանք

վարեցէք գաղղիական Արծուին
պաշտպանողական թեւերուն տակ:
“Ազատ՝ արծուի մը մագիլնե-
րուն մէջ, ինքնակալ Տէր, գուցց
ցաւալից ժափտով մը բանտար-
կեալը: Մանաւանդ թէ նոյն իսկ
իմ վիճակ՝ աչք զարնելու կեր-
պով կը ցուցընէ, որ Եկեղեցւոյ
ազատ Գլուխ մը միայն կրնայ իւր
պարտքերը կատարել: Քահանայ-
ապետը պէտք չէ որ իշխանի մը
հպատակ ըլլայ. վասն զի նոյն իշ-
խանն Եկեղեցւոյ Գլուխն իրմէ ու-
նեցած կախումը կ'ուզէր քաղա-
քական նպատակներու գործա-
ծել: Անոր համար աստուածային
Կախախինսամութիւնն այնպէս կար-
գադրած է որ Եկեղեցւոյ տէրու-
թեան մէջ՝ Քահանայապետք ի-
րենց աղատութեան ապաստանա-
րան մը գտննեն:

“Ատուգիւ զարմանալի՞ բան, ըստ Նարոյէնն հեգնելով մը: Եւրոպայի բոլոր իշխաններն իմ՝ ակնարկութեանս կը հպատակին. ամէն ազգերն իմ՝ յաղթական զինուց առջեւը դլուխնին կը խոնարհեցնեն, հրամաններուս կը հնալանգին: Միայն ծեր մարդ մը, որ իմ կարանաւորս է, բարեկամութիւնս կ'արհամարհէ:

— “Թողութիւն տուէք, Խնքնակալ Տէր: Խնձի՛ ծեր բանտարկելոյն՝ շատ պատուական ու հաճոցական է Ձեր վեհափառութեան բարեկամութիւնը: Սակայն պէտք է որ Քահանայապետն ըսէ կայսեր, արլաւանիդ անիրաւ է. կըսակի անիրաւ, վասն զի քրիստոնէական բարցյականութեան եւ հաւատաց վարդապետութեան, վերին պահապանէն կը պահան-

“Հէք որ իւր հաւանութիւնը տայ “Ձեր յափշտակութեան:

“Գեղեցիկ, սքանչելի՞, գուցյ իրեւու թշնամաննեալ կայսրը: Կ'երեւոյ թէ միայն քրիստոնի Փոխանորդին ներուած է կայսեր եւրեսին տմարդի խօսք զըսւցել:

“Պեհափան Տէր, շատ կը ցաւ- իմ եթէ Ճշմարտութիւնն իրեւու տմարդի խօսք կը նկատէք:

“Աւելի՞ գեղեցիկ, գուցյ յան- դուգն կերպով Եւրոպայի Տիրա- պետը, բարկութեամբ ամուսն վեր ցատքելով: Ալ այս խնդիրը մէկդի ձգենք, Տէր Քահանայա- պետ: Բարեկամութիւնն կ'արհա- մարհէք. զգացէք ուրեմն թշնա- մութիւնն:

“Խնքնակալ Տէր, պատասխա- նեց յանձնառութեամբ Քահա- նայապետը. Ձեր սպառնալիքը

Խաչեցելըն ռարից առջեւը կը
դնեմ, եւ Աստուծոյ կը թողում
իմ դատիս վրէժը խնդրելու հո-
գը, որովհետեւ իւր իսկ դատն է:

“Այլանդակ բան, պատասխա-
նեց արհամարհանօք կայսրը: Չեր
Աստուածը, որուն դատը կը ներ-
կայացընէք, աւելորդապաշտու-
թենէ եւ երեւակայութենէ ծը-
նեալ Հրէշ մըն է . . . :

“Ինքնակալ Տէր, ըստ քա-
հանայապետը՝ Կարոլէոնին խօսքը
կտրելով եւ ձեռքը բարձրացը-
նելով, բաւական է. Հինն Աս-
տուած դեռ կենդանի է:

— “Ի՞նչ կ'ուզէք ասով ըսել:

— “Այն որ ըստ, “Երկինք՝
աթոռս է, եւ երկիրը՝ ոտիցս պա-
տուանդանը”, հոս ներկայ է, եւ
Չեր հայ հոյութեան խօսքերը կը
լսէ:

“Քարող պէտք չէ, Տէր Քա-
հանայապետ, գոչեց գժկամակու-
թեամբ Կարոլէոն: Ի՞նչ պիտի
նշանակէ Չեր այն խօսքը թէ
“Հինն Աստուած դեռ կենդանի
“է”, սպառնալիք մըն է արդեօք:

— “Այն, եւ միանդամայն հայ-
րական սիրալիք ազդարարութիւն:

— “Կ'ուզէք անոտարակցս ի-
մացընել թէ Հինն Աստուած կըր-
նայ վերջապէս յօժարիլ՝ այն բա-
նագրանաց արդիւնքը ցուցընելու,
զոր Չեր Սրբութիւնն իմ վրաս
արձակել հաճեցաւ:

— “Բանագրանիքն ըստ եկեղե-
ցական կարգադրութեանց գրուե-
ցաւ՝ զեկեղեցին կողոպտող Կա-
րոլէոն Պոնաբարդ Գալղիսի կայ-
սեր վրայու:

Ժանտ ծիծաղ մը ծիծաղեցաւ
Կարոլէոն: Քանի մը անդամ իցին

մեջ գնաց եկաւ՝ սուրը շռնչեցը-
նելով:

“Հայ հայ, դոչեց վերջապէս ին-
ծի աս խօսքը զբոցել: — Ինձի:
— Ա՞ս ալ դարձեալ քրիստոսի
փոխանորդի աղատութիւն մըն է
անշուշտ:

“Քրիստոսի Փօխանորդի պարո-
քըն է, կրկնեց ծանրութեամբ
Քահանայապետը: Ո՞վ պիտի աղ-
դէ զօրաւորաց երկրի իրենց պար-
տաւորութիւնները, եթէ ոչ՝ Քա-
հանայապետը:

“Բաւական է, բաւական է,
դոչեց գիմագրութեամբ Կայսրը:
Ժամանակին նկատմամբ կը սիս-
լիք: — Միջն դարու մեջ չենք
ապրիր,,:

Աս ըսելէն եաբը՝ դարձեալ
սկաւ լուռութեամբ սենեկին մեջ
քալել: Անհանդարտութիւն ու

գժկամակութիւն յայտնապէս կը
տեսնուէին վրան:

“Հինն Աստուած գեռ կենդա-
նի է ըսկիք: Չեր Սրբութիւնն իր-
մէ ի՞նչ կը սպասէ, ի՞նչ կը յու-
սց:

“Գիտեմ որ ամենակարող եւ
հաւատարիմ է Աստուած, եւ իւր
խոստումը կը կատարէ, պատաս-
խանեց զիսու:

“Ամենակարողն եւ հաւատա-
րիմն Աստուած Չեզի ի՞նչ խո-
տացած է, հարցուց հեգնելով
կայսրը:

“Իւր Եկեղեցւոյն պաշտպա-
նութիւն եւ հովանաւորութիւն
խոստացած է՝ բոլոր թշնամեացը
դէմ. միանգամայն հաստատու-
թիւն մինչեւ ի կատարած աշ-
խարհի, ըստ հանդիսաւոր կեր-
պով Շերունին:

— “Ասիկայ շատ մեծ խոստում է: Կը տեսնե՞մք: Ես այն հին Աստուծոյ Քահանայապետին ու Եկեղեցւոյն վրայ գոհչ չեմ: Գուցէ ես ալ ինք իրմէս տէրութեան կրօն մը կը հիմնեմ, որուն գլուխը՝ Քրիստոսի Փոխանորդը չըլսար, այլ Կայսորը:

— “Չեր կարողութեան վրայ չափազանց համարում ունիք եւ զեր Ինքնակալ Տէր:

“Եւրոպայի մէջ ամենայն ինչ կրնամ, գոչեց յանդգնաբար Աշխարհակալը: Միայն չեմ կրնար կոր Ծերունոյ մը յամառութիւնը կոտրել, որ ինք զինքը հին Աստուծոյ Փոխանորդը կ'անուանէ: Թողլ այնպէս ըլլայ. թողլ առանց զիջանելու մեռնի բանտարկութեան մէջ,,:

Քահանայապետը գլուխը վե-

շութեամբ վեր վերցուց: Մեծարոյ դիմացը վրայ սրբազն զայրացում մը կը տեսնուեր:

“Աւեհափառ Տէր, ըսաւ, հրաման տուեք որ տիեզերական պատմութեան մէկ քանի թերթին առջեւնիդ բանամ, եւ ցուցընեմ այն ձեռքն որ զջեղ պիտի փշըէ,,:

Կայսրն հիացմամբ կը նայէր առջեւը կեցող տկար Ալեւորին յանկարծակի փախուած գէմքը, այն որ հին օրինաց մարգարէի մը պէս՝ բարձրագլուխ կը կենար, իւրեւ գերբնական լուսաւորութեամբ մը պատած: Եւ Նարուէնին աչքը, որուն նայուածքը բանակներ կը սանձահարէր եւ զինուորաց վայրենացեալ սրտերը կը սասանեցընէր, վախով մը գետինը դարձած կը կենար:

“Խօսեցէք, մտիկ կընեմ, ըս-

սաւ քիչ մը ետքը՝ գլուխը թե ժեւ
մէւ մը ծռելով։

“Կը սպառնաք, այսպէս սկսաւ
խօսքը զիս, կը սպառնաք որ քաւ-
հանացապետը մինչեւ ցմահ բան-
տարկութեան մեջ պահէք, Եկե-
ղեցին հալածէք ու ընջէք, Զեր
կամացը զիջանող՝ տէրութեան
կրօն մը հիմնէք։ — Ի՞նչ որ դուք
ընել կուզէք, Զեղմէ յառաջ
հզօրագոյն իշխաններ՝ վայրապար
ջանացին գլուխ հանել։

“Հռոմայեցւոց կայսերք, բոյոր
տիեզերաց տիրապետք, երեք հա-
րիւր տարի զէկեղեցին հալածեւ-
ցին, Քրիստոսի վարդապետու-
թիւնը ընջելու աշխատեցան,
քահանացապետները սպաննեցին,
հաւատացեալները չարչաբեցին։
— Եւ ի՞նչ ելք ունեցան նոյն ա-
մենազոր կայսերաց երեք հարիւր

տարւան հալածմունքը՝ իրենց բո-
վանդակ անսադորութիւններու-
վը, Երկուսասան միլիոն քրիստո-
նէից սպանմամբը։ Ճշգիւր իրենց
դիտած նսգատակին հակառակը։
Քրիստոսի վարդապետութիւնը
չնջուեցաւ. ոչ հալածանքը մըրք-
կալից հողմմանդաւ, որ աստուա-
ծային բանին սերմը շատ հեռաւ-
որ տեղել տարաւ. մարտիրոսաց
արենէն նոր քրիստոնեայք ծնան։

“Ո՞սկից յառաջ եկաւ այն
զարմանալի երեւոյթը։ Պարզապէս
անկից՝ որ նոյն հին Աստուածը,
զոր Զեր վիհափութիւնը կը
ծաղըէ, իւր ըրած խոստումը պա-
հեց, զեկեղեցին բոլոր թշնամեա-
ցը, նոյն իսկ գժոխոց գէմ սպաշտ-
պաննելով։

“Ո՞ր են այսօր այն երկրի
աեաբքը, Հռոմայեցւոց կայսերքը։

Շատոնց կորսուած լմբնցած են,
իրենք եւ իրենց տիեզերական իշ-
խանութիւնը: Իրենց գահերուն
փոշին յօդս ցնված է: Կործանած
աներեւոյթ եղած են հեթանո-
սութեան բագինները, լըրոնք ի-
րենց բովանդակ զօրութեամբը կը
պաշտպանէին:

“Իսկ Եկեղեցին, տակաւին ան-
շարժ ու հաստատուն կը կենայ:

“Յառաջ վարեցէք ընթեր-
ցութիդ պատմութեան թերթե-
րուն մէջ: Նաեւ միջին դարերը
գտնուեցան զօրաւոր կայսրներ,
որոնք քահանայապետին դէմ ե-
լան: Աստիկ հալածումներ եղան
Եկեղեցւոյ եւ անոր Գլխացն դէմ:
Բայց նցն աստուածային բաղուկը,
որ զեկեղեցին կը պաշտպանէ, ա-
նոր թշնամիները փշթեց խորտա-
կեց:

“Դուք ինքնին, վեհափառ
Տէր, պաշտօնիս մէջ իմ նախորդս,
զբարեպաշտ Պիտո Զ, գերութեան
խաւրեցիք, թող տուիք որ կա-
պանաց մէջ մեռնի: Զիս ալ չորս
տարի է բանտարկեալ կը պահէք:
Ո՞հ. սցն միջոցին՝ անպատճելի
գառնութիւններ կրեցի: Քանի
քանի անդամ անանկ երեւցաւ որ
մահը վշտացս վերջ պիտի տայ:
Սակայն եւ այնպէս տակաւին ողջ
եմ:

“Այս, ողջ եմ, եւ պիտի տես-
նեմ թէ ինչպէս հին Աստուծոյ
բաղուկը զջեղ ալ պիտի փշտէ:
Ալ չափերնիդ լեցուած է: Շատ
չ'անցնիր՝ զեկեղեցին հալածողնե-
րուն վիճակին վիճակակից պիտ' որ
ըլլաք”:

Քահանայապետը խօսքը լմբն-
ցուց, եւ աթոռին վըայ ինկաւ:

Կայսրը բաղուկները կրծոցը վրայ
միացուցած կը կենար: Կայուած-
քը՝ վայրենութեամբ մը մեծարոյ
ժերունոցն վրայ սեւեռած էր:

Դրան քով կեցող մանկաւիկը
բովանդակ մարմնովը կը դողդո-
ղար: Քահանայապեաը՝ բարձրա-
դոյն աշխարհի լուսեղին էակի մը
պէս կու գար իրեն, իսկ նաբոլէոն
կերեւար իբրեւ անդնդային զար-
հուրելի ոգի:

“Քահանայապետական յանդ-
գնութեան վերջին ծագը, գոչեց
սրտմուռթեամբ աշխարհակալը:
Հինն Աստուած միայն յիմարները
կը փշրէ, եւ ոչ եթէ զկեսար: Իսկ
զշեղ, տէր Քահանայապետ, զշեղ
— իմ բարկութիւնս պիտի փշրէ”:

Աս ըստ, եւ շուտ մը երեսը
բարձուց, կատաղութեամբ սկնե-
կէն ելաւ գնաց:

Կոյն գիշեր Նաբոլէոն ամե-
նեւին հանդարտութիւն չգտաւ:
Սկնեկին մէջ անդադար կը քա-
լէր, ինք իրեն՝ Հասկըցուելու
իոսքեր ըսելով: Արթուն սպա-
սող մանկաւիկը յայտնապէս լսեց
այս գոչիւնը թէ Հինն Աստուած
զիս պիտի փշրէ եղեր: — Հին:
— Հա հա, կը քամահեմ դիմնն
Աստուած. կը քամահեմ անցեալ
ժամանակիներուն բովանդակպատ-
մութիւնը:

ՑՀ. 26

— ու յուսուրի ոյժինոց միացաւ
շզ մ օգա, ամենունը ով ո՞ւ ի՞ն գո-
դուրոյ ուղարձն չու սովոր մաս
— ո՞ւ մասանցի ունակը ով ո՞ւ
առ ելուին մասը ով ո՞ւ ի՞ն գուց

չօք ալեաց անսահման տարածութիւնը նկատելով:

Նոյն միջոցին նաբոլէոն անսուլոր տիրութեան մէջ է: Պերգրան զօրապետը, այն միակ հաւատարիմը՝ որ ննդնայօժար մասնակից եղած է իւր կրծանեալ տիրոջը խիստ բախտին, և Յովկէփ Ռեթէլ կոմնը, հոգով կը դիտեն թագակորսոյ իշխանին տրամական զգածումը: Մէկէն Կայսրը նայուածքն իւր մանկլաւկին կը դարձընէ.

“Յօվկէփ, կըսէ, քոնդենպղցի դղեակը՝ գուն ներկաց էիր, երբ զիսու է: Իմ ապագայ վիճակս դուշակեց:

— “Այս, ինքնակալ Տէր, ևս ներկաց էի:

— “Կը յիշես մեր տեսութիւնն ու խօսակցութիւնը:

ԱՔՍՈՐԵՑԼ ԿԱՅՍԻՐԸ

Երկու տարի ետքը Ա. Հեղինէ կղղին տարագրեալ կը կենար՝ ատեն մը տիեղերակալ Կայսրը նարութէոն: Ամայի, գրեթէ անբնակ է նոյն կղղին, տեղ մը հովանառոր ծառ չկայ, ցանցաւ կը տեսնուին մշակուած պղտիկ դաշտավայրներ. ամէն կողմէ ժայռ, հրաբխային մնացորդք: Կայնաստարած Ովկիանոսին մէջ զարհութելի բանտ մը:

Ծովին քովիրը վարսաւոր ու ոի մը կը բարձրանայ, որուն երկային երկրահակ ձիւղերը Կայսեր քիչ մը հովանի կընծայեն: Ժամերով հոն կը նստի անթարթ ա-

— «Այս, վեհափառ Տէր, անմոռաց կը յիշեմ, եւ չեմ կընար երբեք մաքէս հանել։ Քահանայապետը նոյն ատեն ինծի հասարակ մարդ չէր երեւար։

— «Հապա՞»

— «Իրրեւ երկրի վրայ Քրիստոսի Փոխանորդը։

— «Ճիշդ կը Խօսիս, տղան։ Այն որուն վրայ նոյն ժամանակ կը ծիծաղէի, հիմայ աչքիս առջեւը շատ ճշմարիտ կու դայ։ Իրօք ալ երկրիս վրայ Քրիստոսի Փոխանորդն է Քահանայապետը։»

Աս ըսելէն եւ քիչ մը ատեն լոռմթեամբ ու մտախոհութեամբ ծովը գիտելէն ետքը։ «Իսկ Քահանայապետին խօսքերը դեռ միտքդ են, հարցուց։

«Ամբողջ միտքս են, վեհափառ Տէր։ Որբաղան Հայրն ըստ։

“Հինն Աստուած դեռ կենդանի է։ Տիեզերական պատմութենէն ցուցուց թէ ինչպէս՝ հեթանոս եւ Քրիստոնեայ իշխանք դեկեղեցին եւ զքահանայապետը հալածեցին. եւ թէ ինչպէս Աստուած դեկեղեցին հալածողները փշոեց, իսկ Քահանայապետական աթոռն ու Եկեղեցին ընդ հակառակն միշտ հաստատուն մնացին . . . :

“Յառաջ տար խօսքդ, Յնկանէի, յառաջ տար, կը սովիպէր Կարուէնն, տեսնելով թէ չի համարձակիր երիտասարդը շարունակել։

“Եղն հին Աստուած նաեւ Զեր Աւեհափառութիւնը պիտի փշու, “ըսաւ Քահանայապետը, եթէ չէք “դադրիր Եկեղեցին հալածելէն. “վասն զի Աստուած իւր խօսքը կը “պահէ, զոր տուած է պաշտպա-

անելու իւր Եկեղեցին եւ երկրի
պայց իւր Փօխանորդը:

"Այնպէս է, Հաստատեց Կայս-
ր՝ գլուխ ալ Հաւանութեան
նշան մ'ընկելով: "ԱՌ չափդ լե-
ցուած է, ըստ Պիոս: Շատ
ոչանցնիր՝ բոլոր Եկեղեցին հալա-
ծողներուն վիճակին վիճակակից
պիտի ըլլասո: Քահանայափեառ
սուտ մարգարէ չէ եղեր: Իմար-
քունական գաւազանս խորտակող-
ները մարդիկ չեղան. Վենակա-
րողն է որ նոյն գործքը գլուխ
տարաւ: Ես յիմարս՝ փառաւոր
յաղթութիւններէս կուրացած՝
չէի տեսներ. Եւ սակայն ութեւ-
տամն գարուց պատմութիւնը որ-
չափ յայտնի եւ ակներեւ կրնար
զիս համոզել թէ ամենայն զօրու-
թիւն Պետրոսի ժայռին զարնուե-
լով՝ կը խորտակի: Աշմարտիւ հինն

Աստուած կենդանի է, եւ զիւր
Փօխանորդը նեղողներուն ամենն
ալ գետահար կը փշը:

"Չեմ ուղեր ընդդէմ դառ-
նալ, ինքնակալ Տէր, ըստ Պիեր-
դրան, եւ ուրանալ որ Առուսիցի
մէջ այն անհնարին սաստիկ ձմեռն
Աստուծոյ հրամանաւը բանակին
վրայ հասած չըլլայ. բայց բուն ո-
րոշողը Արքախա եղաւ:

"Իսկ ճակատամարտից բախոն
որոշողն Աստուած է, զօրապետ,
պատասխանեց Հաստատութեամի
Նաբողէն: Ովկիանոսի մէջ այս
առ անձնութիւնը խորհրդածելու-
ժամանակ կու տայ: Գժրախտու-
թիւնն իմ տեսութիւնս սրեց:
Պարտութիւններա, կործանումն,
գերաւթիւնն, այս ամենայն Եկե-
ղեցւոյ Գլխայն դէմ բանեցուցած
թշնամութենէս պատճառեցաւ:

Իրաւունք ունի Պիոս Է., Պետրոսի
Աթոռոյն ամենակալ Պաշտպանն
իմ՝ գահս խորտակեց:

Պերգրան հակառակ չխօսելով,
Կայսրը դարձեալ իւր խորունկ
մտախոհութեան մէջ ինկաւ:

Երկայն ատենն լոելէն ետքը,
Դարձեալ խօսիլսկսելով, “Եգիպ-
տասի մէջ ըստ, Հրատարակեցի
թէ Աստուած որդի չունի: Այսօր
Յիսուսի Քրիստոսի Աստուածու-
թիւնն երդմամբ կը հաստատեմ:
Հրեայ մը, որ ըստ արտաքին ե-
րեւութի՛ հիւսան որդի է, կըսէ
թէ Աստուած եմ, բարձրագոյն
էակ, Արարիչ ամենայնի: Իւր Աս-
տուածութիւնը բազմաթիւ հը-
րաշքներով կը հաստատէ: Իսկ
զի՞նցն հրաշքներէն աւելի յայտ-
նի կերպով՝ իւր յաջողութիւնը
կը համոզէ թէ Աստուած է:

“Ալ զարմանանք Մեծին Աղէ-
քսանդրի աշխարհակալութեանց
վրայ: Սակայն ի՞նչ են Աղէքսան-
դրի աշխարհակալութիւնները՝
Քրիստոսի աշխարհակալութեանց
քով: — Ոչինչ, թէեւ Աղէքսանդր
տիեզերը աշխարհակալեց. որով-
հետեւ իւր աշխարհակալութիւնն-
ներն անցաւոր, վայրկենական էին:
Ըսդ հակառակին Յիսուս կը տիրէ,
եւ իրեն հետ կը կապէ չէ թէ
միակ ժողովուրդ մը, հապա բո-
վանդակ մարդկային ազգը: Իւր
աշխարհակալութիւններն արդէն
հազար ութհարիւր տարի է՝ կը
տեւեն, եւ տարակցյա չկայ որ մին-
չեւ աշխարհիս կատարածը պի-
տի տեւեն:

“Եւ ի՞նչ է՝ իւրաքանչիւր մար-
դուն վրայ՝ Քրիստոսի տիրա-
ծը: Այն՝ զոր շահին ամէնէն

գժուարին գործքն է՝ Սիրտը:
 Այն՝ զօր իմաստուն մը սակաւա-
 թիւ բարեկամներէ, հայր մը՝ իւր
 որդւոցմէ, փեսայ մը՝ իւր հարսէն,
 եղբայր մը՝ իւր եղբօրմէն, շատ
 անգամ վայրապար կը ինդրէ, —
 Սիրտը, Սէրը, — նոյնն Յիսուս
 հաղար ութհարիւր տարիէ վեր՝
 միլիոնաւորներու վրայ կը շահի:
 Ասիկայ այնպիսի հրաշք մը չէ,
 որ ամէն հրաշքները կը գերա-
 զանցէ: Աղեքսանդր, Կեսար, Ան-
 դիրալ իրենց բովանդակ հանձաւ-
 րովին այսպիսի գործք մը գործած
 չեն: Աշխարհին աիրեցին, այս.
 բայց չկրցան համեմի՝ միակ մարդ-
 կային սիրտ մը շահելու: Իսկ
 Քրիստոսն: — Իրեն վաստիւած
 են միլիոնաւորներու սրտեր՝ հա-
 զար ութհարիւր տարիէ վեր:
 Միլիոնաւորք իրեն համար մար-

տիրոսութիւն կրեցին: Միլիոնաւ-
 որք իւր լուծը յօժարակար ի-
 րենց վիզ կը գնեն, իրեն հա-
 մար խստագցն անձնուրացութիւն
 յանձնն կ'առնուն: Ո՞վ կրնայ Քրիս-
 տոսի այս ամէնէն մեծ հրաշքէն
 շճանշնալ թէ ինքն է այն բանն
 Աստուած՝ որ զաշխարհս սաեղ-
 ծեց:

“Սարդու խորունկ որ մնածէ,
 կրկնեց Պերդրան զօրապետը, կը
 պարտաւորի խոստովանիլ թէ
 Քրիստոսի թագաւորութեան
 հաստատուն կենալը, որ երկրին
 վրայ գլխաւորաբար նեղութեանց
 եւ անձնուրացութեան վրայ հի-
 մուած է, մշտատեւ հրաշք մըն
 է:

“Գիտէք, զօրապետ, յառաջ
 տարաւ խօսքը Նարովէն կրակով,
 բանակներ վառեցի, որոնք ինծի

Համարյօժմարութեամբ ի մահ կը
դիմէին. բայց հարկաւոր էր իրաւ-
կան ներկայութիւնս, մոգիչ նայ-
ուածքս, սեպհական ձայնս. Զեմ'
ճանչնար գաղտնիք մը՝ որ կարե-
նամ անունս, սէրս սրտերուն մէջ
յաւիտեան տեւական ընել: Հի-
մայ Ա. Հեղինէ որ կը գանուխմ
ուր են դժբախտութեանս շողո-
քորթները, ուր են բարեկամներս:
Այն, դուք՝ երկու կամ երեք
հոգի՝ իմ պատրանացս մասնակից
կը լլաք: Վայրկեան մ'ալ որ անց-
նի, դիակս հող պիտի դառնայ եւ
որդերու կերակուք ըլլայ:

“Ինչպիսի՞ անդունդ կայ իմ
խոր հիքութեանս եւ Քրիստոսի
մշտնշենաւոր թագաւորութեան
մէջ, որ բովանդակ տիեզերաց
վրայ կը քարոզուի, կը սիրուի,
երկրագութիւն կ'ընդունի: Կեն-

դանի է միլիոնաւոր սրտերու մէջ
հաղարաւոր տարիներէ վեր: Ա-
սիկայ մեռնիլ է, մանաւանդ թէ
կեալ չէ: Քրիստոսի այս սքանչելի
թագաւորութիւնն յայտնապէս
կը ցուցընէ իւր Աստուածութիւ-
նը: Խոկ եթէ Քրիստոս Աստուած
է, ապա ուրեմն իւր հիմնած Նկե-
ղեցին ալ աստուածային է: Իւր
ամենազօր բազուկը զանիկայ պիտի
պաշտպանէ, ոչինչ բոնութիւնք
դժոխոց պիտի չկարենան զանիկայ
յաղթահարել:

“Երանի՛ թէ կարենայի երկրիս
վրայ իշխանութիւն ունեցողնե-
րէն ամէնուն գոչել. Յարգեցէք
Քրիստոսի Փոխանորդը. մի վշտա-
ցընէք, մի բոնաբարէք զքահա-
նայապետը. ապա թէ ոչ՝ կը փշու-
կը խորտակէ զձեղ գետրոսի Աթո-
ոյն աստուածային Պաշտպանը”:

Հոս կայսրը լւեց: Հողմ մը
փէց անցաւ իւր նստած հովա-
նաւոր ծառին ոստերուն մէջէն եւ
Ովկիանոսի ալիքները շարժերով՝
ժայռերուն զարնուեցան, իբր թէ
կայսերական խօսքերուն ծափա-
հարելու համար:



ՆԵՐՈՒՄԵՐՆ Գ. ՔԱՀԱՆԱՑՅԱԳԵՏԻՆ ԹԹՆԱՄԴԻ

Յովելի Ուեթել կոմը, 1864 ին
Փարիզիւր պալատը՝ նստած՝ Նա-
մակ մը կը կարդար:

գեղեցիկ մանկալուիկը՝ մեծարոյ
ծերունի մը եղած էր: «Կարողէ՞ն
Գ. Գաղղիայի կսյուրը վերջին աս-
տիճանի կը յարգէր զիոննը, վասն
զի իւր Հօրեղբարը հաւատարմու-
թեամբ ծառայած եւ պատրանա-
ցը մասնակից եղած էր: Կրնաց ը-
սոււիլ թէ Ռեթէլ իրբեւ կայսե-
րական ընտանիւց անդամ՝ կը
նկատուէր, իւր խօսքը բովանդակ
արբունեաց առջեւ մեծ արժէ էր

ունէր: Բայց ինքն ամենեւին կերպովմը յանձն չէր առնուր հրապարական պաշտօն վարել: Ամէնէն փառաւոր, ամէնէն աւելի բարձացուած պատույց աստիճանները հաստատութեամբ կը մերժէր: Միայն իւր անձին եւ ընտանեաց համար կ'ապրէր, ուսմանց կը զեաղէր, եւ աշխարհամյրագաղաքին աղմուկներուն մէջ հաճութիւն չէր իմանար:

“Դարձեալ դադլիա ծուռ ընթացք բռնելու կը սկսի, ապդարութիւն կ'ընէր ստէպ Կայսեր: Տպագրութիւնն անսանձ է, կրօնիթշնամի, բարսյից ապականիչ: Ժողովուրդը քրիստոնէութենէն կը հեռանայ: Մեծանուն Հօրեղբայրնիդ որ ըլլար, ասիկայ չէր թողուր՝ քաղաքագիտական խոհեմութեան համար,,:

Յայտնապէս կը տեսնուեր թէ բարդականութեան նկատմամբ պյնպէս զգուշաւոր կոմնը, չէր ուղեր կայսերական կառավարութեան հետ կապակցութիւն ունենալ, եւ անոր համար ամէն կերպ պաշտօնէ կը հրաժարէր:

Ամառ ժամանակ Ռեթէլ կոսնի իւր երկիրները կը կենար: Իսկ նզն ատեն՝ Յուլիս ամսոյն տաքին՝ Փարիզ գտնուիլն անկից էր, որ եկած էր շատ ճարտարարուեաստ պատկեր մը տեսնելու, որն որ առժամանակեայ կերպով հրապարակաւ դրուած էր, եւ ինք միաբ ունէր գնելու:

Մայրաքաղաքը դառնալուներկորդ օրն էր, որ վերը միշտ ածնամակն ընդունեցաւ, որն որ զինքն արտաքյ կարգի այլայլութեան մէջ կը ձգէր: Ուեթէլի ձեռուը-

Ները կը գոզգողացին, գէմքը սաստիկ աժգունութեամի ծածկուածէր. անշարժ աչուցները զարհուրանօք կը գիտէին բռնած թուղը թը: Մէկդի դրաւ թուղթը, ձեռքը ճակատին վրային անցուց, եւ բարձի մը վրայ ինկաւ: Հոն քանի մը վայրկեան անշարժ մնաց, միշտ սեւեռեալ առջեւը նայելով:

“Կարելի՞ բան է աս, գոչեց վերջապէս: — Ո՛չ. անկարելի է,,:

”Նորէն առաւ կարդաց նամակը, եւ լմբնցընելուն պէս՝ զանգակը հնչեցուց:

“Անմիջապէս կառքս” հրամայեց ներս մտնող սենեկապանին:

Միեւնոյն այլայլութեան մէջ զգեստը փոխեց, կառք մոտաւ, եւ դէպի կայսերական պալատը դիմեց: Հոն սանդղներէնվեր ելլեւով, շքեղ սրահներէ ու փա-

ռաւոր սենեակներէ անցնելով, հուսկ ապա ներըին սենեակ մը մտաւ:

Մէջանի մը քով նստած գիր կը գրէր գէր մարդ մը, միջակ հասակաւ: Գշնը գրեթէ մեռելի գշն էր, գեղնկեկ, առանց կենացնութեան եւ զգածման: Կընար կարծուիլ թէ գէմքը մարմորէ շինուած է, այնպէս պաղ, այնպէս անզգայ, այնպէս խիստ էր: Թանձր ընչացք մը շըթունքէն վար կը կախուէր, իբր թէ անլայելուչ բան մը ծածկելու համար: Աչուր ները մանր էին, երբեմն սուր ու խոցոտիչ, երբեմն նենդաւոր ու խարդախ, երբեմն ալ բոլըրովին աներեւոյթ կը լային կոպքերուն տակ: Բովանդակ տեսիլը վայրադէր, զարհուրելի, ժանտ ու դըմնեայ:

Աս մարդը՝ նաբոլէնն գ. կայսրն էր, որ նոյն ժամանակը իւր փառաւորութեան վերին ծագը կը դժնուէր: Զօնուսիա խոնարհեցուցած էր, Աւատրիայի յաղթած, Խոտիայի տէրութիւնը քանի մը իշխանաց գահէրուն աւերակացը վրայ հիմնած. Հոռոմ իւր զօրքերովը բռնած էր. քահանացապետական աթոռին ստացուածոց յափրշտակուելուն առ աշնորդած եւ նոյն յափշտակութեան գլուխ տարրուիլը թող առւած էր: Յու վանդակ աշխարհ նոյն Զօրաւորին հրամաններուն միտ կը դնէր. Եւ երբ որ Նաբոլէնն յօնքերը ահաճութեամբ կը պրկէր, ամէնուն սրտին մէջ այլայլութիւն կը տիրէր, Եւ բոլոր երկրիս վրայ արժեատոններուն գինը չարաշար կիյար:

“Ի՞նչ է աս, սիրելի Կոմս. դուք Փարիզ էք. աս ինչ զարմանք:” Այսպէս գոչեց ընտանեկան կերպով Նաբոլէնն գոնէն ներս մանողին, որուն այլայլութիւնն անմիջապէս աչքը զարկած էր:

— “Ըստ պատահման հոս կը դանուիմ, վեհափառ Տէր, կամ լւաւ եւս ասել՝ աստուածայիննախախնամութեան մէկ տրամադրութիւնն է հոս գանուիլս:”

Նաբոլէնի մանր աշուլները շետախուզութեամբ Ռեմէլի վրայ կը հանդէւին, որն որ կայսերական ձեռաց մէկ նշանին համեմատ՝ մօտաւոր աթոռի մը վրայ նատաւ:

— “Վերեւայ որ տակնուվրայ էք: Յուսամ որ դժբախտութիւն մը ըսլայ ասոր պատճառը:

— “Ընձնական դժբախտութիւն մը չկայ, ինքնակալ Տէր: Բայց Չեղի դժբախտութիւն մը կը սպառնայ, Չեր ընտանեաց և բովանդակ Գաղղլայիր”:

Կարպութօնի պաղ, քարեղէն կերպարանքն աս Խօսքին քիչ մը կենդանութիւն եկաւ. անցողակի մը զարմանքի նշաններ տեսնուեցան սովորաբար անկենգան դիմացը վրայ:

“Թողութիւն տուէք, վեհափառ Տէր, եթէ հաւատարմութիւնս ու սէրս զիս այնպիսի բացատրութեանց կը մլէ, որոնք արքունեաց սովորութեանց ամէն ձեւերուն հակառակ են:

— “Ինք զինքնիդ ջատագովելու պէտք չունիք, սիրելի կոմս. Հաւատարմութեաննախանձայուղութիւնը գիտեմ յարգել: Չեր

անցեալ կեանքը՝ զՁեղ կայսերական ընտանեաց ըրջանին մէջ կը դասէ: Ըսելիքնիդ բացայսյութ և համարձակ ըսէք: Ի՞նչ է զՁեղ վըդովողը:

— “Վեհափառ Տէր, կ'ուղէք եղեր զՔահանայապետը զոհել, քրիստոնէութեան սուրբ Հայոցն առանց պաշտպանութեան իւր թշնամեաց ձեռքը մատնել:

— “Խնչողիսի” երեւակայցեալ մտածմունք զՁեղ այս զարմանալի կարծեաց մէջ ձգեցին:

— “Բարեկամի մը նամակը նոյն մօտալուտ վտանգն ինծի իմացուց:

— “Ի՞նչ է այն բարեկամին անունը:

— “Հրաման տուէք, վեհափառ Տէր, որ բարեկամն Չեր շնորհըլ կորսընցընելու վտանգի մէջ չձգեմ:

“Ըրած հարցումն պարզապես
հետաքրքրութիւն մըն էր, ըստ
անտարբերութեամբ Կայսրը: Ան-
կարելի է որ Ռեթէլ կոմին մէկ
բարեկամի իմ շնորհքս կորսըն-
ցընէ: Զիարդ եւ իցէ, ինչ որ այս-
օր գաղտնիք մըն է, շատ չ'անցնիր
լրագիրներն աշխարհքիս պիտի
ծանուցանեն, այս ինքն թէ իտա-
լիայի հետ գաշնադրութիւն մը
պիտօր ընեմ: Ստոյդ է՝ նոյն գա-
շանց մէջ այս որոշումն ալ կայ,
որ երկու տարի ետքը մեր զօր-
քերը Հռոմեն ելլեն, բայց ոչ ոք
կրնայ ասկից հետեւցընել թէ
զբահանայապետն իւր թշնամեաց
ձեռքը կը մատնենք:

“Դեհափառ Տէր, կ'երդուըն-
ցընեմ զՁեղ նոյն դաշնիքը մի
դնէք, այսպէս կ'աղաւէր Ռեթէլ
կոմնը: Գաղտնի ընկերութեանց

եկեղեցւոյ գլխոյն դէմ ունեցած
ատելութիւնը կը ճանչնաք: Մեր
զօրաց Հռոմէն ելլելը՝ քահանայ-
ապետական աթոռոյն ամէն թըշ-
նամեացը նշան պիտօր ըլլայ ան-
պատսպարան Պիոս Թ. ին վրայ
յարձակելու”:

Նաբոլէնն ինքնին անդամ ըլլ-
լալով իտալական գաղտնի ընկե-
րութեանց, ճշգիւ գիտէր թէ
Ռեթէլի ըսածը Ճշմարիտ է. սա-
կայն արտաքուստ այնպէս կը ձեւ-
ացընէր թէ զօրուցածին վրայ կը
զարմանայ:

“ԶՁԵՂ չէմ կրնար ըմբռնել,
ըստ: Կրնան մեր զօրքերն յաւի-
տեան զբահանայապետը պաշտ-
պանել: Գաղղիացւոց Հռոմը կե-
նալը՝ բոլոր ուրիշ տէրութեանց
նախանձը չ' գրգռեր: Ոչ, իրաց
ոյն վիճակը պէտք է որ վերջա-

նայ: Քահանայապետն՝ իւր պաշտաման սրբութիւնը, իւր անձին արժանաւորութիւնն այնպէս ապահովութեամբ կը պաշտպանեն իւր բոլոր թշնամեացը դէմ, ինչպէս մեր սուբները:

“Թողութիւն կ'ընէք, ինքնակալ Տէր: Կաթողիկէ հաւատոց թշնամիներն ու երբեք կը ճանչնան քահանայապետական պաշտաման սրբութիւնը: Եթէ մեր զորքերը չուօմեն ետ կանչէք, Քահանայապետը բանտարկեալմը կը դառնայ, գուցէ ալ կը սպանուի, իսկ Զեր Վեհափառութիւնն ինք զինքը, իւր ընտանիքն ու բովանդակ Գաղղիա կործանման վտանդի մէջ կը ձգէ:

— “Ստորդիւ ըսածնիդ զարսանալի խօսք մըն է: Ի՞նչպէս կրնաք այսպիսի սխալական տե-

սութիւն մ'ունենալ: Քահանայապետական իշխանութեան բախտըն ի՞նչ կապակցութիւն ունի գաղղիայի եւ իմ ընտանեացս հետ:

— “Չատ սերտ կապակցութիւն: Եթէ մեծանուն Հօրեղւրայրնիդ զքահանայապետը բանտարկած եւ զեկեղեցին նեղած չըլար, աքսորանաց մէջ չէր մեռներ:

“Ալիբելի՛ Ռեթէլ, Զեր խորհելու կերպն այսօր ինծի անիմանալի է, ըստ Նաբոլէոն: Կը կարծէք արդեօք թէ Եւրոպական տէրութիւնք անոր համար Հօրեղքօրս դէմ պատերազմի ելան, որ բանտարկեալ Քահանայապետն աղատեն:

— “Ո՛չ ինքնակալ Տէր. Կոյն կարծէքը չունիմ. բայց բուն ըստ

ինքեան Զեր հոչակաւոր Հօրեղը
բայրը կործանողը՝ մարդիկ չէին,
այլ այն ամենազօր Բազուկը՝ որ
զիւր Եկեղեցին եւ զիւր Փոխանոր-
դը կը պաշտպանէ: Դաշնակցեալ
իշխանք՝ աստուածային պատժա-
կան դատաստանին դործադիր-
ներն եղան,,:

Կայսրը լուռեթեամի՞ կը նկա-
տէր զկոմնը, այնպիսի կերպով մը
իւր թէ անոր մտաց ողջութեան
վրայ կը տարակուսի:

“Թող ըսածս, Զեղի արտաքս
կարգի բան երեւայ, աւելցուց
կոմնը: Բայց, ինքնակալ Տէր, ես
ցցցեր ունիմ:”

— “Կրնամ լսել:

— “Պեծաւ հաճութեամի՞ զա-
նոնք Զեր Վեհափառութեան առ-
ջեւը կը դնեմ:”

Ես ըսաւ կոմնը, եւ պատմեց

Գոնդենպլշի դղեակը Պիոս Ե. ին
եւ Նարոլէոն Ա. ին մէջ եղած
նշանաւոր Խօսակցութիւնը: Կե-
րեւար որ Նարոլէոն Գ. Հետա-
քրքրութեամբ մտիկ կընէ:

“Պիոս Ե. պատմութենէն ցու-
ցընելէն եաքը, այսպէս վերջա-
ցուց Կոմնն իւր Խօսքը, թէ Աս-
տուած զքահանցապեաները նե-
ղողներուն ամէնը կործանած ու
ոչչացուցած է, զօրաւոր եւ աղ-
դու Խօսքերով Խրատեց Հօրեղ-
բայրնիդ: Ոչ երբեք կրնամ Քա-
հանացապեանին ըսածները մոռնալ:
Յաւիտեան աչքիս առջեւը պիտի
մնայ նոյն սուրբ Շերունոյն վաեմ
կերպարանքը:

“Հինն Աստուած կենդանի է,
“գոչեց Կայսեր գիմացը: Պիտի
“աեսնեմ թէ ինչպէս Աստուծոյ
“Բազուկը զԶեղպիտի փշու: ԱԼ

“չափերնիդ լեցուած է: Ճատ
“չանցնիր՝ զրկեղեցին հալածող
“ներուն վիճակին վիճակակից պի-
“տոր ըլլաք”:

“Այսպէս գուշակեց Պիոս Ե.
Եւ իւր գուշակութիւնը՝ երկու
տարի չանցած՝ կատարուեցաւ.

“Պատմութիւննիդ շատ հետա-
քրքրական է, ըստ Նաբոլէոն:
Ստուգիւ դիպուածը Քահանապա-
պետին սպառնալեացը Հաւանա-
կանութիւն մը տուաւ:

— “Ոչ ելթէ դիպուած, Ինք-
նակալ Տէր: Երբ որ ամէն դարե-
րու պատմական դէպքերն այն-
չափ յայտնի կերպով կը վկայեն
թէ Աստուած երկրի վրայ իւր
Փոխանորդին պաշտպանն է, ալ
այնուհետեւ չենք կրնար տարա-
կուսիլ:

— “Կը ցաւիմ որ Զեր Հաս-

տատուն հաւատքին հետ չեմ
կրնար միաբանիլ, սիրելի կոմն:

— “Հօրեղբայրնիդ ալ Գոն-
դենպլց չէր հաւատար. իսկ Ա.
Հեղինէ հաւատաց: Կը ներէք որ
աքսորանացը ժամանակն ասոր վրայ
ըստաները կրկնեմ:

“Անմահ կպսեր ամէն մէկ բա-
ռին վրայ ունեցած մեծարանկոս
գիտէք, պատասխանեց Նաբոլէոն:

— “Մեծանուն Աքսորեալը
շատ անգամ կրկնած է աս խօս-
քը. “Երանիթէ կարենայի եր-
“կրիս վրայ իշխանութիւն ունե-
“ցողներուն ամէնուն գոչել. Յար-
“գեցէք Քրիստոփի Փոխանորդը.
“մի վըտացընէք, մի բռնաբարէք
“զքահանայապետը. ապա թէ ոչ
“կը փշէ կը Խորտակէ զձեղուե-
“տրոսի Աթոռոցն աստուածային
“պաշտպանը”:

“Այսպէս կը զըռւցէր Կայսրը
Ս.Հեղինէ կղզւցն վրայ: Իսկ ես,
Վեհափառ Տէր, ինք զինքս երջա-
նիկ կը համարիմ, որ աղէտալի
օրերու մէջ, նոյն հանձարեղ իշ-
խանին խօսքերը կրնամ Չեզի
կրկնել:

“Կարելի է աբսորանաց վշտերը
Կայսեր մտաց սրութիւնը տկա-
րացուցած ըլլան, առարկեց Կա-
րոլէն:

“Իսկ ինք Հօրեղբայրնիդ ասոր
Հակառակ՝ կը հաստատէր թէ
մանաւանդ թշուառութիւնն իւր
տեսութիւնը սրած է, պատաս-
խանեց Ութէլ:

“Սակայն եւ այնպէս իւր դա-
տաստանին Հակառակ կ'ելլէ իրաց
ընթացքը, դիմագրեց Կայսրը:
Շատ տարիներէ վեր Ուռսիա կը
նեղէ զշկեղեցին, զքահանայ-

պետը: — Ո՞ւր կը մնայ աստուա-
ծային գաշտպանին պատժող բա-
զուկը:

— “Թողութիւն տուէք, ինք-
նակալ Տէր. ոչ երբեք Ուռսիա
զքահանայապետն իր երկրէն մեր-
ժեց, ոչ երբեք բռնեց կամ թըշ-
նամեացը ձեռքը մատնեց: Գար-
ձեալ շնորհք ըրեք նկատեցէք
Ուռսիայի եւ Գաղղիայի մէջ ե-
ղած մէծ տարբերութիւնը: Ուռ-
սիա քահանայապետին չի հաւա-
տար. ինք Եկեղեցին պաշտպանե-
լու պաշտօն չունի: Իսկ Գաղղիա
բոլորովին ասոր Հակառակ վիճա-
կի մէջ գտնուելով, իւր պար-
տաւորութիւնը մէծագոյն է, նոյն-
պէս ծանրագոյն պատասխանա-
տուութեան տակ կ'իյնայ բնակա-
նապէս, :

Կայսրն ասոր ուղղակի պատաս-

խան մը չտալով, կոմն այսպէս
յառաջ տարաւ իւր խօսքը:

“Զէ թէ միայն հանձարեղ Հօր-
եղբայրնիդ, այլ նաև նոր ժամա-
նակին ուրիշ մէկ հոչակաւոր Աւ-
հապեար, կը համարեր թէ եկե-
զեցւոյ գէմ եղած ամէն թշնա-
մութիւն՝ Քահանայապետին հա-
կառակ գործուած ամէն անիրաւու-
ութիւն, վտանգաւոր է տէրու-
թեան: Խօսքս Պրուշի անուանի
Փրեդերիկոս թագաւորին վրայ է,
զոր շատերը Մէծ կը կոչեն: Արդ
նոյն Տիրապետն իւր կտակին մէջ
այսպէս գրած է:

“Հանդարտ թողուցէք Յիսու-
սեանները . . . հանդարտ թո-
ղուցէք Եկեղեցականները: Քա-
“Հանայապետին զինուք սպառնա-
“լիք մընէք. Թողարկուէք որ խա-
“ղաղութեամբ ու հանդարտու-

“թեամբ իւր պաշտօնը կատարէ:
“Ապա թէ ոչ՝ դառն ժամանակ-
ներ կու գան վրանիդ”:

“Պրուշի թագաւորին կտակը
չի կրնար մեզի օրէնք ըլլալ, պա-
տասխանեց պաղութեամբ Կարո-
ւէն: — Թողարկու այս ինդիբրը:
— Ընորհակալեմ ձեր բարի կա-
մաց ցցցին համար;

“Վեհափառ Տէր, Կ'երգութն-
ցընեմ զՁեզ, ինդրոյն ծանրու-
թիւնն աղէկ մտածեցէք, գոչեց
մէծ այլայլութեամբ Կոմը: Վրան
խօսուած դաշինքը, որով Քահա-
նայապետն իւր թշնամեաց ձեռքը
կը մատնուի, զԴաղղիսա նորէն
թշուառութեան մէջ պիտի կոր-
ծանէ: Քահանայապետին Գոնդեն-
պլաց ըսածին Ճշմարտութեան վրայ
սրտանց համոզուած եմ, զորն որ
Հօրեղբայրնիդ ալ ետքէն խոս-

տովանեցաւ։ Գաղղիս՝ Պետրոսի
աթոռոյն դէմ ըրած անիրաւու-
թեան համար՝ ծանր ծանր պա-
տիմներ կրեց, օտար ազգաց յար-
ձակումներովք։ Եւ որովհետեւ
Աստուած անփոփխական է, պէտք
է որ նշյն պատճառները՝ միեւնշյն
հետեւութիւններն ունենան։ Ե-
թէ թողարյ Գաղղիս որ զիսութ.
իւր երկիրներէն կատարեալ մեր-
կացուի, առանց պաշտպանութեան
մնայ, ձեռք լինայ եւ գուցէ նաեւ
սպանուի, որ այս ամենայն չիկը-
նար առանց Զեր Վեհափառու-
թեան թոյլառութեան գլուխ
ելլել. — ան ապեն”:

Հոս լրեց կոմնն ու խօսքը յա-
ռաջ չտարաւ։

“Ան ատե՞ն” կրկնեց կայս-
րը՝ ստիպելով որ ըսածը լրն-
ցընէ։

“Ան ատե՞ն, ըսաւ Ծերունին՝
ծանրութեամբ, գարձեալ օտար
ազգեր աւերելով ու ապականե-
լով Գաղղիս կը մտնեն. Եւ Զեր
Վեհափառութիւնն ալ Հօրեղ-
բօրը պէս կը ըլլայ։”

Գարձեալ Նաբուշոնին աջուը-
ներն աներեւութացան. գարձեալ
կը նմանէր մարմարեայ կիսարձա-
նի մը։

“Կ'երեւայ որ աշխարհքիս ներ-
կայ գիրքը չէք ճանչնար, կան
Ռեթէլ, ըսաւ պալ կերպով մը։
Գաղղիս Եւրոպայի մէջ տէր եւ
հրամանատար է։”

— “Ինքնակալ տէր, մի մոռ-
նաք որ աշխարհքիս գիրքը փո-
փոխական է, եւ միայն բարձրեալն
է մեր բախտին տէրն ու վարիչը։”

— “Բաւական է։ Ինչպէս ըսի,
շնորհակալ եմ։”

— “Ո՛չ, Աւագիառ Տէր, նցն
իսկ Զեր չնորհքը կրուընցընելու
վտանդաւ, կը կրկնեմ աղաւանքս:
Սուրբ Հայրն իւր թշնամեաց ձեռ-
քը մի մատնէք: Հինն Աստուած
դեռ կենդանի է: Յիշեցէք Զեր
մեծանուն Հօրեղբօրը Խօսքը, թէ
“Մի վշտացընէք, մի բռնաբարէք
“Ղըահանայապետը: Ապա թէ ոչ՝
“կը փշու կը Խորտակէ զձեզ Պե-
“սորոսի աթոռոցն ամենազօր Պաշտ-
“պանին պատժող Բաղուկը”:

Կայսրն ոտք ելաւ: Ձեռաց եւ
դլխց դժկամակութեան նշան մը
ստիպեց զլոմնը դուքս ելլելու:

“Յիմար ծեր, ըսաւ բարկու-
թեամբ Կաբոլէնն ինքն իրեն, ե-
թէ պարագայից շղթայակերպ
հիւսուածքը չներեց Հօրեղբօրս
որ նշանաւոր գործք մը յաջողցը-
նէ, հարկ է որ ինծի ալ չյաջողի:

— Քահանայապետին փտտած ա-
թոռն իմ հաշիւներուս վեասովը
պաշտպանելո՞ւ եմ: Ոչ երբեք: —
Ժամանակն յառաջ կը խաղայ.
անցեալ ժամանակի մէջ ամէնէն
մեծարոյ համարուած բանն ալ կը
նուաստանայ, եւ կիյնայ կ'երթայ:
Զկայ Ճարտար մը, որ մեռնելու
վրայ եղողին կարենայ կենդանու-
թիւն տալու:

Քիչ մը ժամանակ ալ մտախորհ
կեցաւ. եւ գարձեալ դրիչն առաւ
սկսաւ դրիլ:

ՀՅԱՆ ԿՐԵԱԿ

կած են: Ամենայն ոճրագործութեան վկէժինդիրը կենդանի է տակաւին:

“Զ. Զեղ չեմ հասկընար, Յովլու բարեկամ, կ'ըսէր Տիդմուր: Ուր որ պատերազմի տեղեակ անձիք վառեալ բորբոքեալ ճակատամարտ կը գիմեն, կը յուսան քանի մը շաբաթուան մէջ Ռենոս անցնիլ, եւ յաղթանակաւ Պերլինի վրայ քալել դուք, զարմանալի մարդ, դժբախտութիւն ու պարտութիւն կը մարգարեանաք:

— “Ես իմ պատճառներս ունիմ, սիրելի Բեռնարդ: Կաբոլէն այն ամէն իշխանաց վիճակին վիճակակից սիտոր ըլլայ, որոնք երկրի վրայ Քրիստոսի փոխանորդը նեղցին, հալածեցին, կողոպտեցին:

“Հա, դարձեալ Գոնդենպլյո Պիոս Է. ին եւ Կաբոլէն Ա. ին

❖ ♦ ❖

ՆԵՐՈՎԵՇՆ Դ. ԿՈՐՃԱՆԵԱԼ ԵՒ ԳԵՐԻ

Հինգ տարի ետքը ՌԵԹԵԼ
կոմն իւր Տիդմուր բարեկամին
ՊԵՂՄԻՒ ԳՂԵԱԿԸ կը գտնուէր. ոչ
ինչ հեռի Սըտանէն:

Կաբոլէն ԳԵՐՄԱՆԻԱՅԻ գէմ
պատերազմ հրատարակած էր:

Մինչ դեռ Գաղղիացւոց մեծագոյն մասն անտարակուսելի կը
համարէր իրենց զինուց յաղթութիւնը, ՌԵԹԵԼ կոմն հոգով եւ
անձկութեամբ կը շաբժէր իւր ալեւոր գլուխը:

“ՉԵՆՔ կրնար յաղթող ըլլալ.
անկարելի է, կ'ըսէր մեծ տրտմութեամբ: Գաղղիա եւ իւր Կայսրը
ծանր ոճրագործութեան մէջ ին-

մէջ եղած խօսակցութեան կը
դառնաք, որ նոյն ատենուան ման-
կաւկին վրայ այնպիսի խորունկ
ազգեցութիւն ըրած է, դոչեց
զուարթութեամբ Տիգմուր: Զեմ-
ուրանար որ Աստուած Կամոլէնն
Ա.ին արքունական գաւազանը
խորտակած չըլլայ, վասն զի դՔա-
հանայապետը բանտարկեալ կը
պահէր, և զԵկեղեցին տէրու-
թեան մեքենայ մը դարձընել
կ'ուզէր: Բայց միթէ հարկ է որ
նոյն դէպքը նորէն կրկնուի: Շատ
երկուու ու կասկածու էք:

“Հինն Աստուած կենդանի է,
կրկնեց ծանրութեամբ կոմը: Որ-
շափ որ ստոյդ է թէ բարձրեալն
անփոփոխական է իւր էութեան
մէջ, որչափ որ ստոյդ է թէ Աս-
տուած Պետրոսի աթոռոյն վերին
պաշտպանն է, նոյնչափ ալ ստոյդ

է թէ իւր բազուկը պէտք է որ
վշրէ խորտակէ՝ նոյն սուրբ ամո-
ռոյն նենդաւոր թշնամին ու հա-
լածիչը:

— “Եթէ այնպէս է, պէտք է
որ պատժական գատաստանը նախ
Խտալիայէն եւ անոր թագաւորէն
սկսի:

— “Ոչ, ոչ, բարեկամ: Ստոյդ
է Խտալիա թշուառաբար պիտի
կործանի, իւր թագաւորին հետ
պիտի ճաշակէ ինչ որ սերմանեց:
Բայց Վիկտոր Էմանուէլ չէ Խտա-
լիայի յեղափոխութեան եւ գե-
տրոսի ժառանգութեան յափրշ-
տակութեանց հայրը. այլ Նաբո-
լէոն գ. կայորը:

“Ըստ իմ կարծեացս Կամոլէնն
գ. Քահանայապետին դէմ այն-
պէս սաստիկ անիրաւութեամբ
չվարուեցաւ՝ ինչպէս իւր Հորեղ-

բայրը, ըսաւ Տիգմուր: Հիմակուան
կայսրն ընդ հակառակը զբահա-
նայապետը պաշտպանեց: Ասոր
համար պիտի պատժուի:

“Պաշտպանեց, տէր Աստուած,
դոչեց ցաւագին կոմնը: Իրաց ար-
տաքին երեւութէն այսպէս խա-
րուեր էք: Ես կ'ըսեմ որ Նաբո-
լէոն Գ. աւելի վեաս հասցուց քա-
հանայապետական ամոռոցն, քան
Նաբոլէոն Ա.: Արդարեւ Հօրեղ-
բայրն զբահանայապետը գերի
բռնեց, յայտնապէս բռնութիւն
բանեցուց: Բայց Եղբօրորդին խա-
րէութեամբ, նենդութեամբ, խո-
րտմանկութեամբ կը վարուի: Իւր
իտաբէական քաղաքականութիւնը
պատճառ եղաւ քրիստոնէութեան
Հօրը կողոպտուելուն:

“Զեր յիշողութեան հարցու-
ցէք: Նաբոլէոն Գ.ին արքունեաց

մամուլները չե՞ն՝ որ տարիներով
ցուցընել ջանացին թէ Քահա-
նայապետին աշխարհական իշխա-
նութիւնն անկարելի է: Ոչ ապա-
քէն կայսրն ինքնին գրուածք մը
հրատարակեց, որով կուզէ որ
Քահանայապետին ստացուածքը
պարտիզի ու պալատի մը ամիո-
փուի: Միթէ Գաղղիայի զօրաւոր
բազուկը փոխ չտուան Խտալիայի
յափշտակող տէրութեան: Այս-
պէս Նաբոլէոն Գ. պաշտպան եւ
օգնական է զԵկեղեցին կողոպտող,
Քահանայապետին աղատութիւնը
ջնջող Խտալացւոց: Այս ոճրա-
գործութեանց պատճառաւ աս-
տուածային բարկութեան տակ
ինկած է, ինք եւ բովանդակ Գաղ-
ղիա իրեն հետ:

“Ըսածնիդ բոլորովին սուտ չէ,
պատասխանեց Տիգմուր՝ քիչ մը

խորհրդածելէն ետքը։ Քանի որ
Նաբոլէնն Խտալիսյի հետ այն դա-
շինքը դրաւ, որով Պիոս Թ. Էն
Գ.աղղիսյի պաշտպանութիւնը կը
վերցուի, Կայսեր աստղը նուազե-
լու վրայ է։

“Նշն ատեն զՆաբոլէնն օրչափ
Երգուլնցուցի, ինչպիսի թափան-
ձանօք աղաջեցի որ յիշևալ դա-
շինքը չգնէ, ըսաւ Ռեթէլ։ Ապյ-
րապար։ Կայսրն Եկեղեցւց աս-
տուածային պաշտպանին վարչու-
թեան չի հաւատար։ Բայց շատ
չերթար՝ փորձը պիտի առնութէ
իւր Եկեղեցին նեղողներուն դէմ
անընդդիմակաց զօրութեամբ եւ
բարկութեամբ կենդանի է Հինն
Աստուած։

“Ենթագրելով նաեւ թէ Կա-
բոլէնն պատժոյ արժանի է, ի՞նչ-
պէս կլնայ Արդարն ամրող եր-

կիր մը պատասխանատու ընել
իւր Իշխանին մեղացը համար, գի-
մադրեց Տիդմուր։

“Ինչպիսի ժողովուրդը՝ նցն-
պիսի եւ Իշխանը, պատասխանեց
Ռեթէլ։ Գաղղիս եթէ ուղէր՝
կրնար ստիպել զկայսրն որ քրիս-
տոնէաբար կառավարէ. բայց թող
տուաւ որ ամենայն անիրաւու-
թիւն կատարուի։ Ազգին միայն
շատ պղտիկ մէկ մասը պարապ
տեղ կը բողոքէր կրնական ա-
պականութեան դէմ։ Եւ ովար-
դեօք յառաջացուց անհաւատու-
թիւնը, անբարոյականութիւնը։
Դարձեալ Կաբոլէնն զ.. թող
տուաւ որ իւր ապականիչ ազդե-
ցութիւնը բանեցընէ մամուլը,
որն որ այնպէս անկրօն եւ պիզծ
է, ինչպիսի էր փիլիսոփայից մա-
սուլն՝ առաջին յեղափոխութիւնն

յառաջ։ Ինչպիսի կերպով թունաւորեց եւ քրիստոնէութեան հակառակ ոգւով լեցուց զբանակը։ Ներկայ դրութիւնն այնպիսի է, որ կրօնական պարտաւորութիւններն հրապարակաւ կատարող պաշտօնակալ մը չի կրնար յառաջանալ աստիճանաւ։ Բանակին մէջ ամենակատար անհաւատութիւն, անամօթագոյն հեթանոսութեան հոգի կը տիրէ։ Մ'էկ խօսքով՝ Կարողէոն զ.. զԳալղիա անբարցյականութեան եւ ապականութեան անդունդը ձգեց։ Ասիկայ զԵկեղեցին հալածել չէ արդեք։

“Եթէ արդէն շատոնց յայտնապէս չգիտնայի թէ հրապարակական անագործն հալածակները կրօնին այնչափ վնաս չեն հացըներ, որչափ Եկեղեցւոյ թշնա-

մի դրութեան մը գաղտնի ու նենդաւոր դաւադրութիւնները. Կարողէոնի կառավարութիւնը բաւական էր զիս աս բանիս համոզելու։ Գալղիա շատ խորունկ ինկած, Աստուծոյ Ճանապարհէն խիստ շեղած է։ Անոր համար ալպէտք է որ պատժուի։ Հինն Աստուծած տակաւին կենդանի է։

— “Որովհետեւ բանակն երեք որդի ունիք, Գալղիայի պարտութեան վրայ ունեցած համոզումնիդ պէտք է որ զՁեղ կրկնապատիկ գժրախոտ ընէ, բարեկամ։ Արիացէք, վտահ եղէք մեր զինուորներուն քաջութեան, մեր զօրապետներուն ճարտարութեան։

“Քաջութիւն եւ ճարտարութիւն անզօր կը լլան երբ Ամենազօրը պատժական դատաստանի կ'ելք, պատասխանեց տիրու-

թեամբ Ռեթէլ կոմնը: Թէեւ
գերմանիա դիմացնիս տղոց բա-
նակ մը ասպարէզ հանէր, սա-
կայն եւ այնպէս կը յաղթուէնք:
— Ի՞նչ, կը ժպտիք: Քիչ մը
սպասեցէք, եւ ըլլալիքն անշուշտ
կը տեսնէք»:

Կոմնին գժբախտ գուշակու-
թիւնները կատարուեցան: Հետ-
զէետէ իրարու յաջորդեցին Վայ-
սենպուրկի, Վէօրթի, Աաարպրիւ-
քի քով գերմանացոց յաղթու-
թիւնները, եւ Մէցի քով տրուած
արիւնահեղ Ճակատամարտները:
Այնուհետեւ բանակներու բազ-
մութիւնը Սըտանի ըրս կողմը դի-
զուեցան: Կատաղի կոիւ մը բա-
ցուեցաւ նոյն տեղը. Հազարաւոր
հրազնուց որոտմունքն օդը կը
թնդացընէր, երկիրը կը սասա-
նեցընէր: Պէլվիւի դլեակն ալ ի

Տիմանց կը դողար, ապակիները
կը ճարձատէին:

Տիգմուրսաստիկ այլայլութեան
մէջ էր: Խոկ Ռեթէլ կոմնը թէ-
պէտ եւ տիսուր էր, այլ հան-
դարտ եւ յանձնառու: «Աստու-
ծոյ կամքն ըլլայ, կ'ըսէր ստէպ.
Աստուած որդիկըս պաշտպանէ,
եւ խորունկ ինկած հայրենիքս
նորէն կենդանութիւն դարձընէ»:

Սեպտեմբերի երկուքին առաւ-
տուը Տիգմուր մեծ զարմանքով
դաղղեացի պաշտօնակալի մը ձեռ-
քով իմացաւ թէ նոյն օրը Պէլ-
վիւ դղեկին մէջ նաբոլէն կայսրն
ու Պիուշի թագաւորը պիտի տե-
սակցին: «Նեհափառ կայսրը ժամը
տասնին ատենները հոս կ'ըլլայ»
ըսելով՝ իւր լուրը լմնցուց պաշ-
տօնակալը, ձի հեծաւ, աճապա-
րելով մեկնեցաւ:

Դղեկին տէրն ինք իրմէ ելած՝
Ոեթէլ կոմնին սենեակն յարձաւ-
կեցաւ:

“Տէր Աստուած, մոածեցէք
մէջ մը, կայսրը մարդ խաւրեր է
ծանուցանելու որ այսօր հոս պիշ-
տի գայ, գոչեց: Հոս Պրուշի
թագաւորին հետ պիտի տեսնուի,
եղեր: Իսկ ես Վեհապետներն
ընդունելու համար ամենեւին պա-
տրաստութիւն չունիմ: Զօրքերը
բոլը պաշարներս սպառած են.
Շամբանիայի վերջին շիշը պար-
պուած է: Բարեկամ, խորհուրդ
տուէք ինծի, ըսէք ինչ ընեմ,,:

Կոմն ամենեւին հանդարտու-
թիւնը չկորսընցուց: Ամենեւին
այլայլութեան կամ զարմանքի ե-
րեւութով մը տիսուր ծանրու-
թիւնը չփոխեց:

“Աիրելի, որո՞ն կուղէք ուտե-

լիք հանել, որո՞ն համար պա-
տրաստութիւն տեսնել, հարցուց
անվոդով: — Կայսեր համար: —
Հաւատացէք ինծի, կայսր մը մէկ
բանի կարօտութիւն չ'ունենար
այն ժամուն, որ իւր կործանումն
ու գերութիւնը կը կնքէ”:

Տիդմուր աթոռի մը վօսյ ին-
կաւ:

“Տէր Աստուած, տէր Աստուած,
կը գոչէր ձեռուըներն իրարու-
զարնելով: Հոս, իմ տանս մէջ:
Հոս Գաղղիայի կայսրն իւր սուրն
ամբարտաւան Յաղթողին պիտի
յանձնէ եղեր: Ինչ նախատինք,
ինչ գժրախտութիւն,,:

Երկու ձեռուըներով երեսը
ծածկեց, եւ սաստիկ կու լար:

“Հանդարտեցէք, սիրելի բեռ-
նարդ, կըսէք կոմնը միխթարե-
լով: Պէտք էր որ այսպէս ըլլար:

Տեսնելիքնիս՝ սրտաշարժ, սասաւնցուցիչ բան է, բայց միանգաւմայն պատկառելի եւ աստուածայշին. որովհետեւ բարձրելցն մէկ պատժական դատաստանը պիտի կատարուի: Այս, Հինն Աստուած, Պետրոսի ամֆոռոյն վերին Պաշտպանը կենդանի է,,:

Քանի մը ժամ ետքը կառք մը դէպ ի դղեակը կը յառաջանար, ետեւէն բազմաթիւ ու շքեղ ձիաւորներով: Հասաւ, ներս մըտաւ կառքը. զօրապետի մը բազուկն յեցած՝ կառքէն դուրս ելաւ Նաբոլէն զ. սպարապետի համազգեստով: Հիւանդու եւ լքած կերեւար, կարծես թէ մէկ երկու օրուան մէջ ծերացած էր:

Դղեկին տէրը մէկ քանի բառովիւր բարձր Հիւրը բարեւեց: Նաբոլէն հաղիւ տեսնուելու

չափ գլուխը ծռելով չնորհակալ եղաւ: Հոգւով եւ մարմնով յոգնածի պէս՝ սանդղէն ելլելով, սրահը մտաւ: Հոն յանկարծ կեցաւ, սկսաւ դէպ ի մէկ կողմը նսյիլ, ուր բարձրահասակ Ծերունի մը զինքը կը բարեւէր:

“Ստուգիւ Դո՞ք էք, Ուեթէլ կոմն, հարցուց Կայսրն այլայլած:

— “Ես եմ, Խելնակալ Տէր:

“Աքսորանացն ու գերութեան ժամանակը Հօրեղօրս Հետր գացած էքո ըստ Նաբոլէն. ձեռքովը ճակատը Ճնշեց ու լոեց:

“Ո՛չ, վեհափառ Տէր, գուցց կոմնը՝ պարագայից ազդեցութենէն յաղթահարած, զիս կը խորտակէ Գրոց այն խօսքը թէ “Զարհութէին բան է Աստուծոյ կենադանւց ձեռքն իշնալը”:

— “Այնպէս է, կոմն: Մեծա-

պէս իրաւունք ունիք այս բանս
ինծի զըուցելու, վասն զի իմ կա-
րողութեանս բարձրութեան ժա-
մանակն ալ դառն ճշմարտու-
թիւններն ինծմէ չծածկեցիք :
Այնպէս է, չի կրնար ուրացուիլ:
Եթէ նցյն ժամանակը Քահանայ-
ապետին համար ըրած խնդիրնիդ
ու աղաւանքնիդ մտիկ ըրած ըւ-
լսցի, հիմայ հոս չէի դանուեր :

“Հօրեղբօրս ազգարարութիւնը
“կը կատարուի. Մի Աշտացընէք,
“մի բոնաբարէք զբահանայապե-
“տը. ապա թէ ոչ՝ կը փշոէ կը
“խորտակէ զձեզ գետրոսի աթո-
“ռցյն աստուածային Պաշտպանին
“պատժող Բազուկը” : Իմ հասած
վիճակս սցյն ճշմարտութեան նոր
ցցց մըն է” :

Ասիկայ կայսրն ինք իրմէ ըստաւ.
Վայրկեան մը կեցաւ, յառաջ

գնաց, աներեւոյթ եղաւ սենեկի
մը դռնէն ուր սկսաւ սպասել
Յաղթողն: Կայսեր հետ եկող
բազմութեան մէկ մասը գաւիթը
կը կենար, տիսուր գնդերու բաժ-
նուած: Երբէք երբէք Նաբոյէոն
պատուհանին առջեւը կու դար,
երեսն ապականած դժբախտու-
թեան բեռան տակ ընկճած :

Ժամանակը կ'երկրնար կ'ընդ-
արձակէր: Յաղթողը չէր երեւ-
ար: Չորս ժամ անցած էր, որ Նա-
բոյէոնին տառապեցուցիչ յաւի-
տենակութիւն մը կ'երեւար: Մէյ
մ'ալ ժամը ճիշդ երկուքին, ճի-
աւոր զօրքեր դղեկին հրապարակը
յարձակեցան ու շարուեցան կե-
ցան: Ճեռուէն թմբուկներու ձայ-
ներ հնչեցին, կեցցէի աղաղակներ
չորս կողմը կը թնդացընէին:
Յաղթող թագաւորն երեւցաւ՝

Հետն իշխաններու եւ զօրապետ-ներու բազմութեամբ, Կաբոլէն կեցած սենեկէն ելաւ եւ մինչեւ գաւիթը թագաւորին ընդառաջ գնաց: Երկու Միապետք լոռ-թեամբ իրարու ձեռք տուին, եւ սենեակ մը մտան:

Դղեկին չորս կողմը գերեզմա-նական լոռթիւն կը տիրէր, թէ-պէտ եւ այնչափ բազմութիւն կար: Ամէնքը Խորագոյնս կը զգայ-ին նցն վշրգիւնին ծանրակշու-թիւնը: Մինչեւ անայլայլակ Պիս-մարդ կոմսին կերպարանաց վրայ ներքին այլայլութեան նշմարանք մը կը տեմնուէր: Իրօք ալ ինչ պիսի նշանաւոր դէպք էր այնպի-սի Տիրապետի մը յանկարծական կործանումը, որն որ տարիններէ վեր Եւրոպայի հրաման կու տար, եւ աշխարհիս բոլոր յարաբե-

րութեանց մէջ առաջնորդելով մը միջամուխ կը գտնուէր: Հովին շնչելէն՝ ծառաստանի եղեւիններուն հանած սօսաւիւնը լսելով, շատերը սովորականէն աւելի կը զգայն իբր թէ դա-տաստան ընելու համար Ասու-ծց հոն գանուիլը:

Բաւական ժամանակէ ետքը սենեկին գուռը բացուելով, Գու-լիելմոս թագաւորը դուրս ելաւ՝ շարժած եւ այլայլած: Մինչեւ սանդղին գլուխը հետը գնաց գերի ինկած կայսրը: Հոն կեցաւ, գլուխը ձախ ձեռքը յեցուցած, աջը՝ արցունքովը թրջած թաշկի-նակով մը:

Գուլիելմոս թագաւորը ձի հե-ծաւ. Քիչ մը ետքը գերի կայսրն ալ ձամբայ ելաւ:

“Երանի՛ թէ բոլոր աշխարհիքս

այս տեսարանին ականատես եղած
ըլլար, գոչեց Ռեթէլ կոմը, պա-
տուհանէն՝ ուր կեցած՝ գացողնե-
րուն ետեւէն կը նայէր: Աւասիկ
մեծազօր Տիրապետ մը կ'երթայ՝
կործանած, գերի ինկած, փշոած
Յաւիտենականին պատժող ձեռ-
քէն:

—22—

Ի ԵԹԷԼԻ ՄԾՐԴԱՐԵՈՒԹԻՒՆ

Խաղաղութիւնն եղած էր:
Գերմանական զօքքերն սկսած էին
Գաղղիայէն ելել, Գաղղիացի գե-
րիներն ալ Գերմանիայէն ետ
գառնալ:

Ռեթէլ կոմը Փարիզէն քանի
մը մղն հեռաւորութեամբ գեղի
տուն մը կը բնակէր: Յառաջուան
Հարուստ ու մշակեալ երկիրնե-
րուն տեղը՝ իւր չորս կողմն աւեր
ու ապականութիւն կը տիրէր:
Ամէն կողմ ուրիշ բան չէր տես-
նուեր՝ բայց եթէ ձիերէ եւ բա-
նակներէ կոխկոտուած արտեր,
այրած տներ, կործանած ադարակ-
ներ: Գլխաւորաբար Փարիզի հա-

սը, ինչպէս հասած էր յիշեալ
քաղաքներուն վրայ, այս անգամ
չէ թէ հրեղէն անձրեւով, այլ
անագործն պատերազմաւ:

Ամարաստուն ապարանքներուն
բովանդակ շքեղութիւնն անե-
րեւոյթ եղած էր: Փարիզցիք
թողած փախած էին, կամ օտար
երկիրներ կ'ապրէին նեղութեան
եւ անձկութեան մէջ, եւ կամ
Փարիզ փակուած՝ սովամահ կ'ը-
լային ձիու, շան, մկան մի կարօ-
տած: Իսկ իրենց յառաջուան
բնակարանները՝ կը կենային գեր-
մանական զօրքերը որոնք իսկզբան
նոյն տեղերուն շքեղութեան ու
պերճութեան վրայ կը զարմանային
բայց յետոյ ձմերուան սաստկու-
թենէն ստիպուած՝ մեծագին կահ-
կարասիքը կրակարանները կը նե-
տէին. Փարիզի կնամարդիներու

բուստներուն ամարաստուն ապա-
րանքներն ու դղեակները՝ խիստ
տխուր տեսարան կ'ընծայէին:

Բարեկեցութիւն, ունայնասի-
րութիւն, շքեղասիրութիւն, բա-
րակցած կարօտութիւնք, զգայա-
կան ցանկութիւնք՝ նոյն տեղերն
պին ամէն առարկաներով լեցու-
ցած էին որոնք բնութեան պար-
զութենէն ու բարսյականութենէ
հեռացած Փարիզիներուն ճաշակն
ու կիրքերը կրնային յագեցընել:
Նոյն տեղերն Աստուծմէ դրուած
բարսյական կարգադրութիւններն
անդադար առուտն կը կոխուէին.
մեծաւ մասամբ ապականեալ մար-
դիկ Սոդոմացւոց ու Գոմորացւոց
քով գասուելու արժանի մարդիկ
էին հոն կեցողները: Անոր հա-
մար նոյն տեղերուն բակչաց վրայ
ալ հասաւ Աստուծյ պատու հա-

փափուկ բարձերուն վրայ՝ իրենց վաստակաբեկ անդամները կը հանդչեցընէին. ոսկեզարդ սրահներն ախոռ ըրած էին եւ զբւարթութեամբ կը տէսնէին իրենց պատերազմական ձիերուն՝ զարմանքով իրենք զիրենք հսկայած ճեղքելիներու մէջ դիտելը:

Այսպէս Փարիզի շրջանակներն աւերած ու ապականած էր, եւ նոյն իսկ մայրաքաղքին վրայ կը տեղային գերմանացւոց ռումբերը, յետոյ նոյն իսկ Գաղղիացւոց գնդակները, մինչեւ վերջապէս սկսան դժոխային կատաղի ոգւոց նման մարդիկ իրենց սեպհական տարեր մէջ զուարձանալ եւ զֆարիզ կրակով ոչընչացընել:

Այս ամենայն արհաւրաց մէջ Ռեթէլ կոմնն Աստուծոյ պատուհասիչ ձեռքը կը տեսնէր:

“Աստուած միշտ միեւնոյն կը մնայ, կ'ըսէր Շերունին. Մեր նախածնողքը դրախտէն մերժողը, մեղաց սպտումառաւ երկրի վրայ իւր անէծքը տուողը, մոլութեանց մէջ ընկղմած մարդկութիւնը զըրհեղեղաւ ննջողը, ամբողջ պետութիւններ կործանողն ու բովանդակ աղդեր իւր բերնին շնչչովի աներեւոյթ ընողը, — միեւնոյն Աստուած յիշեցուց Գաղղիացի որ ինք տակաւին կենդանի է: Ինչպէս որ ատեն մը Փղտացիներն ապականեալ Խարոյէլացւոց վրայ, նցնապէս հիմակ ալ ապականեալ Գաղղիացւոցս վրայ Գերմանացիներն արձակեց:

“Երդեօք Խրատն ու աղդարարութիւնը պիտի հասկընան, ո հէքդ Գաղղիա: Պիտի աեսնե՞ս Աստուծոյ մատը եւ իրեն գառնաս,,:

Այս կերպով կը խօսէր ստէպ
կոմը, որ ինքնին ծանը վշտաց
փորձն առած էր: Իւր երեք որ-
դիներէն մէկը միայն ետ դարձած
էր: Նյոն խակ հայրենեացն անլուր
թշուառութիւնը զինքը շատ սաս-
տիկ կը վշտացընէր: Բայց որչափ
որ մեծ էր ցաւն ու սաստիկ,
նցյնպէս մեծ ու սաստիկ էր զրու-
շի դէմ զդացած բարկութիւնն
ու ատելութիւնը: Օրըստօրէ
գաղղիական լրագրաց մէջ զար-
հուրելի նկարագիրներ կը կար-
դար գերմանացի վինուրաց գոր-
ծած անագործյն եւ ամօթալի
գործքերուն վրայ: Ամէնէն աւելի
զրուշներն իբրև բարբարոս,
կրակ ձգող, գաղանասիրտ, տղայ-
ասպան, անպատկառ կը ստորա-
գրուէին: Գերմանական կայսրու-
թիւնն ալ իրեն շատ անհաճց

էր, վասն զի իբրեւ գաղղիայի
դէմ սպառնալիք մը կու գար ի-
րեն:

Այսպէս տիսուր կեանք մը
կ'անցընէր Ռեթէլ կոմը, ցաւե-
րէ կքած, ատելութենէ չարչա-
րուած: Քանի կ'երթար՝ աւելի
խօր լուութեան մէջ կը թաղուէր,
եւ ոչ երբեք իւր թախծալից
կերպարանքը ժպիտով մը կը
զուարթանար:

Մէջ մ'ալ իւր վրայ մեծ կեր-
պարանափոխութիւն մը տես-
նուեցաւ: Գերմանիայի լրագիր-
ները լրեր սկսան տալ, որոնց
վրայ սաստիկ ուրախութիւն կը
ցուցընէր: Կոր աղանդի մը վրայ
տեղեկութիւն կու տային նցյն
լրագիրք, որ Քահանայապետին
անսխալութիւնը կը մերժէր, եւ
որուն ձեռք կը բռնէին գերմա-

նական տէրութիւնք: Գարձեալ
կը տեսնէր լրագիներէն՝ որ Գալ-
ղայէն առնուած գաւառներուն
մէջ կաթուղիկէ կրօնին դէմ
թշնամական հոգի կը ցուցընեն
գերմանացիք: Որչափ աւելի այս-
պիսի լըեր կ'ընդունէր, այնչափ
աւելի զուարթութիւնը կը մէծ-
նար:

Օր մը որդւոյն աղաւեց, որ
զինքը Դիվովի տանի, զբօսանաց
տեղ մը, ուր ամէն օր կանոնաւոր
կերպով կը ժողվուէին գերմա-
նական պաշտօնակալք:

“Գի՞վովի, կ'ըսէք, հայր, հար-
ցուց զարմացմամբ որդին: Ան-
շուշտ կը մոռնաք որ ամէն օր կէ-
սօրէն եսքը գերմանացիք հոն կը
ժողվին:

“Պանաւանդ թէ նոյն պատ-
ճառաւ է հոն երթալ ուղելս,

պատասխանեց Շերունին: Ար-
տաքց կարգի ծանր նիւթի մը
վրայ կը բաղձամ լուսաւորու-
թիւն, ստուգութիւն ունենալ”:

Այսպէս երկուքը մէկտեղ
կառքով Դիվովի գացին: Հոն
պարտիզին մէջ սեղանի մը քով
նստեցան, որուն չորս կողմը շա-
րուած գերմանական պաշտօնա-
կալները կրակով կը խօսակցէին:
Աւելոր կոմաք, որ շատ աղէկ
գերմաներէն գիտէր, խօսակցու-
թեան մէջ խառնուեցաւ: Ճար-
տարութեամբ խօսքն իւր գի-
տած նիւթին տարաւ, եւ շուա-
մը սկսուեցաւ ճառուիլնոր կայս-
րութեան կաթողիկէ եկեղեցւոյ
նկատմամբ բանեցընելու քաղա-
քականութեան վրայ:

“Ամենեւին տարակուսի տակ
չիյնար, ըսաւ գնդապետ մը, որ

կառավարութեան բարձրագոյն
շրջաններուն մէջ կը խորհուի
գերմանական ազգային եկեղեցի
մը կանգնել: Ալ Հռոմի վեստա-
կար ազգեցութիւնները դադրե-
լու են:

“Կատարեալ կը միաբանիմ եւ
ալ, գոչեց հազարապետ մը: Հռո-
մէականութիւնը գերմանիայի
միշտ վեստակար եղած է: Միջին
դարերը գերմանական կայսերք՝
փառասէր քահանայապետաց հետ
անընդհատ կռուց մէջ դանուած
են: Կոյն կայսրութեան մէջ այս
վէճերուն՝ մէկէն անով վերջ կը
տրուի, որ գերմանիա Հռոմէն կը
բաժնուի:

“Բայց աս բանս ի՞նչպէս կա-
րելի է, հարցուց անհնարին հե-
տաքրիրութեամբ կոմը: Գեր-
մանիայ մէջ միլիոնիաւոր կաթո-

ղիկեայք կան. յանձն կ'առնո՞ւն
անոնք որ զիրենք իրենց եկեղե-
ցւոյն գլխէն բաժնեն:

“Կաթողիկեայք պէտք է որ
գլուխ ծռեն, պատասխանեց
սաստկութեամբ գնդապետը: Զօ-
րաւոր կառավարութիւն մը ամե-
նայն ինչ կրնայ գլուխ տանիլ.
իսկ գերմանիայի կայսրութեան
կառավարութիւնը բաւական զօ-
րաւթիւն ունի այնպիսի եկեղեցի
մը հիմնելու, ինչպէս հարկաւոր է
որ ըլլայ նոր կայսրութեան մէջ:

“Պիսմաբրդ իշխանը սրամիտ ու-
խոհեմ քաղաքագետ մըն է, ը-
ստ ժպտելով Կոմը: Կաթողի-
կէ եկեղեցւոյ հետ ճակատ տա-
լով, հազար ութ հարիւր տարիէ
վեր ամենազօր Տիբրապետներ յաղ-
թուեցան առանց բացառութեան:
Պիսմաբրդ եկեղեցւոյ դէմ պատե-

րազմի ելլելու քաղաքական սխալ-
մունքը չ'ըներ»:

Պաշտօնակալք ծիծաղեցան:

“Պետութեան զիւանագպրին
դիտառութիւններն ինձի ան-
ծանօթ են, պատասխանեց հե-
ծելապետ մը: Բայց նոր կայսրու-
թեան մէջ կրօնական կոխուներն
արդէն սկսած են: Գերմանական
կառավարութիւնք այնպիսի եկե-
ղեցական ուսուցիչներ հրապարա-
կական պաշտօններու կը հանեն
որոնք իրենց եպիսկոպոսներէն
բանագրուած են: Կը նոր կա-
դրեալ ուսուցիչք կը կրթեն կա-
թողիկեայ երիտասարդները՝ հա-
կառակ արդելման եպիսկոպոսաց
եւ Քահանայապետին, որուն ան-
սխալութիւնը կ'ուրանան: Կառա-
գարութիւնք կանոնաւոր կերպով
թոշակնին կու տան նոյն կա-

խեալ եւ Քահանայապետէն բա-
ժանեալ եկեղեցականաց: Աս կը
կարծեմ՝ որ այս ամենայն՝ պար-
զապէս պատերազմի հրատարա-
կութենէն աւելի բան մըն է, ար-
դէն յառաջամարտներու կոիւ է:

“Ստո՞ր կ'ըսէք, գոչեց ուրա-
խութեամի՛ կոմնը: Այս լրերը
չաստատուն են:

“Արնաք ապահով լրալ, պա-
տասխանեց գնդապետը: Ամէն լր-
րադիրներն ասոր վայ կը խօսին:

“Ահաւասիկ, հաճեցէք կար-
դալ” լրաւ հաղարապետը լրա-
դիր մը տալով:

Կոմնը լրադիրն առաւ, եւ կար-
դացած ժամանակը գէմքը ցնծու-
թենէն կը ցոլանար:

“Ա՛ տարակցյա փարատեցաւ,
լրաւ լմբնցընելէն ետքը: Գեր-
մանիայի քանի մը տէրութեանց

մէջ կրօնական պատերազմն սկը-
սեր է: Քայց ի՞նչ պիտ'որ ըլլայ
ելքը:

"Յաղթանակ Գերմանականու-
թեան ընդդէմ Հռոմէականու-
թեան գոչեց գնդապետը: Գեր-
մանիայի մէջ Քահանապետին
իշխանութիւնը պիտի կործանի,
ոչընչանայ: Տասը տարիէն Կայս-
րը՝ բոլոր Գերմանացւոց կրօնական
ու Քաղաքական գլուխը կը լլայ,
ըստ ամենայնի այնպէս ինչպէս է
Թուսիայի մէջ Ռուսաց Կայսրը:
Կեղծաւորք եւ Հռոմէապաշտք կը
վոնտուին, Կոչընչանան կը գառ-
նան. եւ ընդհանրական Գերմա-
նական եկեղեցին կը լեցընէ բո-
լոր կրօնական կարօտութիւնները,
որոնք արդէն քիչ բան են ժա-
մանակիս ամէն կրթեալ մարդիկ-
ներուն քով:

"Ուրեմն ազգային եկեղեցին
մը, ըստ Ուեթէլ կոմսը շատ
զուարթ կերպով: Եթէ չեմ որ-
իալիր, Նաբոլէսն Ա. ալ նոյն
գաղափարն ունեցաւ: Նաեւ ինք
ուղեց զԳաղղիա Հռոմէն բաժնել,
եւ ազգային եկեղեցին մը հիմնել:
Քայց վրայ եկած դէպք մը կայ-
սերական ծրագրին գլուխ ելեւ-
լուն արդելք եղաւ: Նաբոլէսն
կործանեցաւ եւ տարագրութեան
մէջ մեռաւ: Այս կերպով եղաւ,
Տեաբբ, որ այսօր եպիսկոպոսնք
Քահանապէ, կաֆողիկեայք կան
Քաղղիա, եւ Հռոմը ալ՝ Քահա-
նապետ մը:

"Նաբոլէսն Ա.ին ժամանակը
պարագաներն ազգային եկեղեցին
հիմնելու համար գեռ հասունցած
չէն, զրուցեց գնդապետը: Այս-
օր իրերը շատ աւելի յարմար

վիճակի մէջ են՝ գէթ գերմանիա։
Ամէն կողմ՝ այնպիսի եկեղեցւոց
մը կարօտութիւնը կը դացուի,
որ ժամանակիս քաղաքակրթու-
թեան համեմատ ըլլայ։ Ասկից
ծագած է գելասանիսի մէջ այն
սաստիկ հակառակութիւնը քա-
հանայապետական յանդգնու-
թեան գէմ, որով ինք զննքն ի-
րբեւ անսխալտական ուսուցիչ ե-
րեւան կը հանէ. Եւ այսպէս կու-
զէ ինիջները գերութեան մէջ
ձգել։ Ասոր գէմելած սրամուու-
թիւնն ընդհանուր է, որով եւ
շատ յարմար ժամանակ է հիմայ
զգերմանիա Հռոմէն բողոքվին
բաժնելու։

“Այս ամենայն ինձի նոր եւ
շատ հերաքլբարական է, ըստ
դարձեալ զուարթութեամբ Կոմ-
ութ։ Բայց ի՞նչ գաղափար կայ

գերմանիայի մէջ Քահանայապե-
տին անսխալ վարդապետութեան
պաշտօնին վրայ։

“Բոլորովին ճիշդ գաղափար
մը, պատասխանեց Հաղպատիքարը։
Անսխալ Քահանայապետը կընայ
ուզածին չափ նոր հաւատոց մա-
սունքը շնել. — ամէնէն անմտա-
կան ու ծաղրելի բաներն իբրեւ
աստուածային յայտնութենէ յա-
ռաջ եկած ցուցընել. — բանա-
գրանդներով ու նզովքներով
կընայ կաթուղիկեաներն ստիպել
ամէն կերպ առջութեանց հաւ-
տալու։

“Մի մոռնաք, աւելցուց դըն-
դապետը, Քահանայապետին այն
պահանջմունքն ալ, որ կարենայ
վար առնել՝ իւր կամաց ու հրա-
մանաց համեմատ կառավարել
չուզու Վեհապետները։ Այնպէս

որ եթէ քահանայապետն հաճի
հերետիկոս աղդի մը գէմ պա-
տերապմբամալ, պէտք է որ կա-
թողիկեայ զինուորները կոռուի
երթան:

“Միանդամայն Պետրոսի երկ-
դրամեանը* պէտք է որ վճարեն
խեղճ կաթողիկեայք որչափ որ
քահանայապետը կը ինդրէ, հաս-
տատեց հեծելապետը: Ոչ ոք
կրնայ այս քահանայապետական
հարկապահանցութեանց գէմդը-
նել, վասն զի ինչ որ Անսիալա-
կանը կը պահանջէ, պէտք է որ
ամէնքն ըստ խեղճի կատարեն,,:

Կոմար մեծ զարմանքով մտիկ
կընէր քահանայապետական ան-

* Denier de S. Pierre, որ է քա-
հանայապետին դրամական կարօ-
տութեանց օգնութեան հասնելու
համար, հաւասացելոց առաջ կա-
մաւոր առողջը:

սխալութեան այս մեկնութիւննե-
րը, որոնք իրեն այնպէս անհամ,
այնպէս ծալըական կ'երեւային որ
հազիւ կրնար բարձրաձայն ծիծա-
ղը զսպել:

“Քահանայապետին սոյն այլան-
դակ պահանջմանց գէմ գերմա-
նացւոց ունեցած սրտմտութիւնը
շատ բնական է, ըստ:

“Իսկ ես չեմ կրնար ըմբռնել,
գոչեց բարկութեամբ գնդապե-
տը, թէ ինչպէս կրնայ այս ծեր
չոսմէական չերէցը յանդգնիլ՝
այսօրուան քաղաքակըթեան
ու լուսաւորութեան այսպէս բիրտ
կերպով ընդգէմ ելլելու: Տէ-
րութեան բոլոր իրաւունքները,
առաւելութիւնները, զօրութիւնն
իրեն կ'ուզէ առնուլ, եւ այնպէս
կը վարուի իբրեւ թէ նոր Աս-
տուած մ'ըլլար:

“Աւրեմն, Տէր, Գուք կը կարծէք որ տէրութիւնն ըլլայ այսպիսի նոր Աստուած մը, հարցուց Կոմնը:

“Աստուած անուան Հետ չէի ուղեր ամենեւին կրօնական աւելըրդապաշտութեան գաղափար մը կապել, պատասխանեց գնդապետը: Ամէն դպրոցի աշակերտ այսօրուան օրը գիտէ թէ այսպիսի Աստուած չկայ: Կ'ուզէի միայն ըսել որ ամէն բանի մէջ վերին իշխանութեան եւեթ ձեռքը կը գտնուի, որով եւ իրաւունք ալ ունի նոր կրօն մը հիմնելու, որն որ ժամանակին կարօտութեանց համաձայն ըլլայ, ուստի եւ աղգային եկեղեցի մը:

“Զեղի Հետ կը միաբանիմ, Տէր, ըստ Ութէլ: Եթէ Հինն Աստուած Գերմանիսցի մէջ իշ-

խանութենէն վար առնուած է, ասկից ի հարկէ կը հետեւի որ նոյն Աստուածոյ կրօնն ալ ջնջուած է: Ընդհակառակն տէրութեան իշխանութիւնը՝ եթէ նոր գերմանական Աստուածն է, ունի իրաւունքը ուզած կերպովը տէրութեան կրօն մը հիմնելու, որն որ բոլորովին համաձայն ըլլայ գերմանացոց ճաշակին ու կարօտութեանցը: — Տեարք, եւ ոչ իսկ կրօնայի երեւակայել որ գերմանիայի մէջ այսպիսի անհնարին յառաջադիմութիւն եղած ըլլայ::

Պաշտօնակալք մեծ հաճութեամբ լսեցին աս խօսքը: Կոմսին Հենդնական մոգք ըսելը չիմանալով:

“Գերմանականութեան յաղթութիւնը կատարեալ է, գուեց հաղարապետը մեծամտութեամբ:

գերմանական զօրութիւնն ու
գերմանական հանձարը յաղթա-
նակ կը կանգնէ չէ թէ միայն պա-
տերազմի դաշտերուն վրայ, պյու-
նաեւ ամէն ուրիշնիւթերու մէջ:

“Բայց ի՞նչպէս կըլլայ, Տեարք,
Հարցուց Կոմնը, որ գերմանացի
զօրքերն այնպէս հրապարակական
ցցցեր տուին իրենց կրօնասիրու-
թեան եւ հաւատոյ: Գաղլիայի
մէջ ընդ հանրապէս ամէնուն աչ-
քը զարկաւ գերմանական գնդե-
րուն կրօնական ոգին ու աս-
տուածպաշտութիւնը: Մինչեւ
նցն բարյական յատկութիւննե-
րուն տուին շատերը Զեր զինուց
զարմանալի յաջողութիւնն ու փա-
ռաւորյաղթութիւնները: Ըստե-
ցաւ թէ մեր բանակները միշտ
պիտի պարտուին, վասն զի անաս-
տուած, անկրօն, քրիստոնէու-

թեան թշնամի են: Գերմանիայի
բանակն անընդհատ կը յաղթէ,
վասն զի Աստուծոյ երկիւղ ունի:

“Ասիկայ սիսալ կարծիք է, պա-
տասխանեց գնդապետը: Մերյալ-
թութիւնները կրօնի հետ ամե-
նեւին կապակցութիւն չունին:
Ասկայն եւ այնպէս չեմ ուրանար
որ նաև գերմանիա ժողովրեան
ստորին գասերուն մէջ աւելոր-
դապաշտութիւն չդանուի: Ապա-
գայ ազգային եկեղեցին անտարա-
կյս անմիտ ժողովուրգը նցն հիւ-
անգութենէն կ'ազատէ:

“Եթէ անմիտ ժողովուրգն ալ
հաճի Հին Աստուծոյ կրօնը՝ տէ-
րութեան նոր Աստուծոյն կրօնին
հետ փոխել, ըստ կատակելով,
մը կոմնը: Բայց շատ կը վախնամ
որ մշտայաղթ պիսմարգ իշխանին
ալ զօրութիւնը չբաւէ ժողովը՝

գեան բազմութիւնն ազգային եւ-
կեղեցւոյ մէջ մղելու։ Այսպէս
ամէն ճիգն ու բոլոր ծախքը պա-
րապ տեղ շռայլած կը լայ. վասն
զի կրթեալներն ընդհանրապէս
ամենւուին եկեղեցւոյ կարօտ չեն.
իսկ հաւատացեալ ժողովուրդն
չին Աստուծմէ չի բաժնուիր։

“Ասկից զատ՝ կրնաք հաստա-
տութեամբ հաւատալ, Տեազք,
որ Հինն Աստուծած ոսոխ չի կրնար
տանիւ։ Իւր շանթերը զազգային
եկեղեցին կ'այրեն կը տուշրեն, Եւ
իւր ակնարկութիւնը կը ջնջէ այն-
պիսի կայսրութիւնը, որ իւր վե-
րին իշխանութեան գէմապստամ-
բելու կը յանդգնիո։

Աս Խօսքին վրայ պաշտօնակալք
ապշած՝ իրարու երես նայելու ա-
տեննին, Ծերունին ոտք ելաւ,
կառք նստաւ եւ ճամրայ ելաւ։

Կոմնին որդին գերմաներէն խօ-
սակցութենէն ամենեւին եւ ոչ
բառ մը հասկցած էր։ Մեծ զար-
մանքով տեսած էր թշնամի պաշ-
տօնակալներուն հետ հօրն այն-
պէս կրակով խօսակցիլը. Եւ երբ
որ անոր զուարթութեան պատ-
ճառն ու խօսքին նիւթն իմացաւ,
վերջին աստիճանի սաստկացաւ
զարմանքը։

“Չեմ կրնար ըմբռնել, հայր,
ըստու, թէ ինչպէս կրնաք եկեղե-
ցւոյ հալածման վրայ այնպէս ու-
րախանալ։

“Եկեղեցւոյ հալածման վրայ
սրտանց կը ցաւիմ, սիրելի կարո-
լու, պատասխաննեց կոմնը։ Ուրա-
խութիւնս բոլորովին տարբեր
պատճառ ունի։ Եթէ գերմանա-
կան լրագրաց տուած տեղեկու-
թիւնները ճիշդ են. Եթէ գեր-

մանիսի կառավարութիւններուն
ոգւյն վրայ պաշտօնակալաց ու-
նեցած կարծիքն ուղիղ է, ապա
ուրեմն ըսել է թէ նոր գերմա-
նական կայսրութիւնը պատերազ-
մի պիտօք ելլէ կաթողիկէ եկե-
ղեցւոյ ու քահանայապետական
աթողյն ամենակալ Պաշտպանին
դէմ: Ուստի եւ այն բաղւեկն որ
քահանայապետաց ամեն թշնա-
միներն ու Եկեղեցւոյ վրայ յար-
ձակողները ջնջած է, պէտք է որ
խորտակէ կործանէ գերմանական
կայսրութիւնն ալ:

“Յիմարք: Կը կարծէ՞ն արդեօք
որ Աստուած գերմանիսի կայ-
սրութեան համար բացառութիւն
պիտի ընէ: Այն որ հազար ութ-
հարիւր տարիէ վեր չկրցան յա-
ջողցընել մեծազօր Տիբապետներ,
այս ինքն՝ Աստուծոյ Եկեղեցւոյն

եւ երկրի վրայ Քրիստոսի Փոխա-
նորդին ջնջումը, իրենք կը յու-
սան գլուխ տանիլ: Հինն Աստուած
կենդանի է:

“Յառաջ գնա, ամբարտաւ անդ
գերմանիա, յառաջ: Յարձակէ
զետրոսի ժայռին վրայ, նեղէ Ե-
կեղեցին. — Եւ ջնջմանդ վճիռն
արդէն տրուած կը լլայ: Աստուած
իւր խոստումը կը պահէ, զորն որ
տուած է ի պաշտպանութիւն
քահանայապետին եւ իւր Եկե-
ղեցւոյն: Դրունք դժոխոց պիտի
չկարենան զայն յաղթահարել:”

Կառքը կոմսին ամարանոցին
առջեւը կեցաւ: — Սրտի այլայ-
լութիւնն եօթանասունուիրեք
տարւան Շերունւոյն վրայ մեծ
ազգեցութիւն լրած էր: Երկրորդ
օրը ծանր հիւանդութիւն եկաւ
վրան: Քահանան ուղեց: Յետոյ


իւր աղջիկներն ու որդին կանչեց:
կարոլոսին հրամայեց որ զիս է .
Քահանայապետին եւ ԿաբոլէննԱ.
Կայսեր մեջ Գոնդենապլոյ եղած խօ-
սակցութիւնն առջեւը կարգաց,
զորն որ ինք նցին ժամանակը ճըշ-
դիւ գրի առած էր: Մեծ մոա-
դրութեամբ ամբողջ մտիկ ըրաւ:

"Որդեակք իմ, ըստ ընթեր-
ցումը լմբնցած ատեն տկարացեալ
ձայնիւ. բովանդակ զօրութեամբ
աշխատեցէք Գաղղիայի բարոյա-
կան ու կրօնական վերածնու-
թեան: Հնազանդութեամբ Աս-
տուծոյ պատուիքաններուն գլուխ
ծեցէք: Մի մոռնաք երբեք թէ
յաւիտեան կենամնի է Հին Աս-
տուած, աշխարհքիս միակ Ճմա-
րիստ ակերը, թէ առանձնականաց
եւ թէ ակրութեանց բախտին
վարիչը: Աչիւ եւ թողութեամբ

իրեն ծառայեցէք, իրեն՝ որուն
երկինք աթոռն է, եւ երկիրս՝ ու-
տիցը պատուանդանը":

Խօսքն որ լմբնցաւ, գլուխը
բարձերուն վրայ ինկաւ: Յովսէփի
Ռեթէլ կոմնը մեռած էր:





SDH 214

2013

ՀՕՄԱՆԱԿ

«Ազգային գրադարան»



NL0015050

